48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 900 Կ. ՊՈԼԻՍ ԵՐԵՔՇԱԲԹԻ 1/14 ՅՈՒՆԻՍ 1904 28 ՐԷՊԻԹԻԼ ԷՎՎԷԼ 1322 — 1 ՀՈՍԻՐԱՆ 1320

Journal Arménien
MANZOUME-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒԶԷՍՈՒ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պոյռ Ալի Ճատտեսի, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանկունաց Եֆքիարա

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افكار
ارمنيجه بوى وسياسى غزتەدر
صاحب امتيازى : اوهانس فرید
اداره خانەسى : باب عالى جادەسنده نومرو ۳۸

ԹԱՂԱՔԱՑՈՒԹԻՒՆ
Տարեկան Վեցամսեայ
Պոլսոյ համար 80 գր. 50 գրշ.
Գաւառներու համար 108 » 60 »
Արտասահմանի համար 25 ֆր. 13 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տող 5 գրուշ,
Մէկ անգամէ աւելի ծանօթագրութեան համար մանրամասն պայմանագիր։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Սուրհանդակի 1595 թուրքն մէջ կարդացինք թէ՝ Երուսաղէմէն Պատրիարքարան քաշուած հեռագիր մը՝ որ Խառն Ժողովոյ ալ ներկայացեր է, կը հաղորդէ եղեր թէ՝ «Տ. Ցարութիւն Ս. Պատրիարք հողերու վաճառման համար Ֆեռադի թագրիր տալու իրաւունքը օրինական եղանակով առեր է իր փոխանորդէն»։ Այս մասին ապրիլ 22 թուականով կը հրատարակէ նամակ մը՝ նոյնպէս Երուսաղէմէն գրուած՝ որ ապացոյց է ժամանակ մը ի վեր Սուրհանդակի հաղորդուած սուտ ու սխալ լուրերուն։

Նախ հարկ է գիտնալ որ՝ Տ. Դեւոնդ վարդապետ ո՛չ ինքնին տեղ ծախած է և ո՛չ ալ դրամ իւրացուցած, հետեւաբար մեզ անհասկանալի կը թուի այսպիսի կարգադրութիւն մը՝ զոր Տ. Ցարութիւն Ս. Պատրիարք ըրած ըլլայ յանձին իր Փոխանորդին, վասն զի այդպիսի հապճեպ և անտեղի կարգադրութեան մը պէտքը չի պիտի տեսներ բնաւ, եթէ ի նկատ առնէր իր Փոխանորդին՝ Տ. Ներսէս Արքեպիսկոպոսին անցեալը՝ հրէն մէջ, խզճամիտ Սրբազանը, ազնիւսիր և հաւատարիմ կենցաղ մը ունեցած է միշտ, վանքին նիւթական և բարոյական օգուտին նախանձախնդիր, մէկ դահեկանին վրայ դողացող և ամէն հողին յուսկեալ վաճառման վրայ ի սրտէ ցաւող. ճշմարտութիւն մը՝ որուն նոյն ինքն Տ. Ցարութիւն Ս. Պատրիարքն ալ խոցիչ կը վկայէ։ Մը միայն վարդապետը, հին և նոր, թեր ու դէմ, կարող է ապացուցանել թէ՝ Տ. Ներսէս Արքեպիսկոպոս՝ առանց Պատրիարքի գիտութեան, առանց Տնօրէն Ժողովոյ որոշման, ցարդ ո՛ և է Ֆեռադի թագրիր մը տուած ըլլայ... ուստի եթէ Տ. Ցարութիւն Ս. Պատրիարք իրո՛ք ըրած է այդպիսի կարգադրութիւն մը, անշուշտ ներքին գիտակցութեամբ չէ, այլ՝ կատարած պիտի ըլլայ զայն... նորանոր դժուարութեանց տեղի չտալու համար՝ դէմ դնելով այդ կարգադրութիւնն ի հեռուկս պահանջող ծանօթ վարդապետաց ոմանց քմահաճոյքներուն։

Այն անձը՝ որուն ծախուած էր յիշեալ հողը, ասկից երկու տարի առաջ, որոշմամբ Տնօրէն Ժողովոյ, խոսքում ընդունած էր որ՝ եթէ իր տքնը չմնալէն եղբը պէտք տեսնուի, 3-4 կանգուն լայնութեամբ մաս մը հող ևս տրուի իրեն՝ որուն տեղեակ էր նաեւ Տնօրէն Ժողովը։ Այս տարի նոյն պէտքը զգալի կ'ըլլայ և մարդը՝ որ Բեթլէհէմցի պարկեշտ լատին մըն է, կուգայ կը խնդրէ որ՝ իրեն տրուած յիշեալ խոստումը կատարուի՝ բայց պատրաստ դրամ չունենալուն՝ կ'ուզէ գտնվիալով մը գնել՝ որուն չի համակերպիր Տ. Ղեւոնդ վարդապետ և կանխիկ դրամ կը պահանջէ։ Ասոր վերայ Բեթլէհէմցին ամէն ջանք ի գործ կը դնէ թէ կը յաջողի վերջապէս անցեալ մարտ-ապրիլ ամսոյ մէջ—ո՛չ թէ Սուրհանդակի նամակագրին ըսածին պէս 45 օր առաջ—դրամը հայթայթել՝ 83 ֆրնմ. ոսկի, և քիչեր Տ. Ղեւոնդ վարդապետի՝ որ անմիջապէս յանձնելով վանքին հաշուակալ Նշանեան Մեսրոպ վարդապետի՝ որուն ձեռքն է նաեւ Անտուկը՝ Տ. Ղեւոնդ վարդապետէն յանձնառած, և որ այժմ գլխաւոր մէկ դերակատարն է հակառակորդ խումբին, խոստացած 3-4 կանգուն լայնութեամբ յիշեալ հողը կը պանձնէ նոյն Բեթլէհէմցի Լատինին։

Արդ՝ քանի որ Մեսրոպ վարդապետ Նշանեան՝ որ դրամընկալն էր եղած և նոյն անուամբ արձանագրած յիշեալ 83 ոսկին Անտուկի հաշուետուփերին մէջ, ինչո՞ւ ժամանակին չէր բղխոքած իր մեծարիմ համախոհներուն հետ՝ եթէ արդարեւ իրաւունք մը կար այդ տեսակ բողոքի մը և անագին եռ ու զեռի մը...։ սակայն խնդիրը այդ չէ՛... 83 ոսկինոց չնչին խնդիր մը, 3-4 կանգունոց հողի մը առուծախի գործը այդ անհիման չի պիտի վրդովէր այդ վարդապետներուն խիղճը հնդկպ այն հարիւր հազարաւոր ոսկիներուն զորս ա՛նքան մեծ հեշտով՝ իբրեւ Սպանիական դղեակ մը կը պահանջեն Ղեւոնդ վարդապետէն։ Խնդիրը այն է թէ լուսարարապետ Տ. Վահրամ վարդապետ, հակառակ իրենց կամաց, Երուսաղէմ եկած էր հրամանաւ Ս. Պատրիարքին։ Պէտք էր նոր յուզում մը յառաջ բերել։ Պէտք էր նոր իրաւունք մը ձեռք առնել իրենց կամքը յաջող առնելու համար, պէտք եղ Տ. Վահրամ վարդապետի մուտքը Երուսաղէմ՝ յուսմանց չարժառիթ մը ներկայացնել... — Փորձեցին եկեղեցւոյ դռները փակելով խռովութեանց դուռ մը բանալ, բայց չի յաջողեցան, վասն զի թէ՝ Վահրամ վարդապետ և թէ Միաբանութեան մեծամասնութիւնը խոնարհութեամբ վարուեցան, ուստի հետեւեալ օրը, Ապրիլ 19, յիշեալ հողին խնդիրը հանեցին, որպէս զի գնե՛ն այնու յուզում մը յառաջ բերեն և զրգռեն զայրոյթը Տ. Ղեւոնդ վարդապետի։ հետեւաբար, նախորդ թարգմն Ամէմեան վարդապետ, և նախորդին փոխանորդ Զիլինկիրեան վարդապետ — այս վերջինը նոր ծաղկեալ փիլոնի մը սերովը վառուած՝ զոր հրապարակաւ կը շնորհաւորենք — վազն ի վազը կ'երթան նոյն 3—4 կանգուններոց հողին վրայ և կ'արգիլեն, յանուն Պատրիարքին, այն պատը՝ զոր խեղճ մարդը սկսեր է եղեր քաշել։ Բողոք կուտան, մեծաւ դղրդմամբ, Ս. Պատրիարքին և կը ստիպեն Ն. Բ. Սրբազնութիւնը որ յորդորէ Բեթլեհէմցին իր դրամը ետ առնելու։ Այս վերջինը կը մերժէ այդ առաջարկը՝ «Ես — կ'ըսէ — վստահութիւն ունիմ Ելմէնց Տնէին վրայ»։ Բայց Բեթլեհէմի տեսուչ Խարբերդցի Մովսէս վարդապետ — ժամանակ մը իբրեւ միշտ հակառակող և օրերիս թշնամի այդ խմբին, բայց հիմա սրտակից բարեկամ — դիմերանց կը կանչէ իր քովը նոյն Բեթլեհեմցին՝ որ երթայ իր դրամը ետ պահանջէ, բայց չի յաջողիր։ Ասոր վրայ՝ քանի մը շնորհաւորներ կ'երթան իբր թէ հանգանակութիւն մը կը բանան՝ նոյն 3—4 կանգուն հողը յանուն վանքին գնելու, կարծես թէ վանքը կարօտ մնացեր էր ատոր, սակայն գտոր մէջ ալ անյաջող կ'ելլան, և խնդիրը կը մնայ նոյն վիճակին մէջ մինչեւ ցայսօր։

Պարզ խորհրդածութիւն մը բաւական է հաստատելու ստուգութիւնը՝ որ այս գործներուն։ Եթէ միտքերնին նոր վէճ մը յարուցանել չէր, ինչ հարկ կար որ Զիլինկիրեան և Ամէմեան վարդապետները, առանց մէկուն իմացնելու, երթային յիշեալ հողը գրաւելու, և ծախուած տեղւոյ մը շուրջը քաշուելիք պատին դէմ, մեծագոչ աղաղակներով արգելքներ յարուցանելու փորձեր ընելու։ Մեթէ՞ Պարիարքը կարող չէ՞ Տ. Ղեւոնդ վարդապետը կոչել և անկից բացատրութիւն պահանջել, և կամ իրենք, իբրեւ սարկաւագապետ պաշտօնեաներ, հարկ չէ՞ր ուղղակի Տ. Ղեւոնդ վարդապետի դիմին իրազեկ ըլլալու համար ճշմարտութեան, մինչդեռ ուրիշ շատ կարեւոր փնդիրներու և դրամական, կալուածային և այլ և այլ դատերու համար դիմում մ'ըլլայ իրեն, նոյն իսկ իր նախատակած եղած ժամանակ...։ Սուտ է Սուրհանդակի թղթակիցին գրածը թէ՝ «Տ. Ղեւոնդ վարդապետ ինքն ալ ուզեր է գնել նոյն հողը, սակայն պայման դրուեր է որ վանքն ընէ վանքին։ Ցերմին չի ծախուի»։ Տ. Ղեւոնդ վարդապետ նոյն տեղը գնելու բրնք պայմանագրութիւն չէ յայտնած, ա՛լ ալ այդպիսի առաջարկ մը եղած է իրեն։ Նոյնպէս բոլորովին սխալ է թէ՝ միաբանք ոմանք նոյն տեղւոյն վրայ չենք շինելու ելլեն... ա՛նչափ նեղ կսորի մը վրայ։ Եթէ այդ վարդապետները կ'ուզէին ապաքէն կալուածներու տէր ըլլալ, ինչո՞ւ չի մասնակցեցան այնչափ ահագին ու վանքին ապագային օգտաբեր կարեւոր չենքերուն, այլ, ընդհակառակը մասնակցել փափաքողներուն ալ միաքերը խեղաթիւրեցին, գայթակղեցուցին զանոնք ու տակաւին կը գայթակղեցնեն։

Ամօթ չէ՞ այդ մարդոց համար որ այդ կարգի սուտերով հրապարակը կ'ողողեն ի գայթակղութիւն հանրային գաղափարաց։ Կը ցաւինք սակայն որ՝ այս կերպ յայտարարութիւններով թէ՝ վանքին վարոյ կը բեկանեն և թէ տեղւոյն արժէքը կը ստորնացնեն, ըստ որում ա՛յլ ևս ո՛չ ոք կը համարձակի նոյն տեղէն ափ մը հող գնել՝ եթէ հարկ ըլլայ, ու Սուրհանդակի խմբագրութիւնը թող ուրախ ըլլայ այդ կարգի մարդոց ցնդաբանութեանց արձագանգը դարձած ըլլալուն համար...։

Առ այժմ այսչափ։

ԱՆԱՆԻ

ՊԱՐԶ ԽՕՍՔԵՐ

ՊԱՊՏԵՍԵՐՈՒՆ ՄԷՋ

Տաքէրն սկսան։ Գոց տենչակներու, սրահներու մէջ աշխատութիւնը տակաւ անտանելի կը դառնայ մանաւանդ դրդրական տաղց համար։ որոնք մաքուր ոգի պէտք ունին ամէնէն աւելի։ Ասոր չատ դժուարի է վարձարանի տանջանքներէ ոմանց այն կարգադրութիւնը որով տարեսկզբան մերձակայ դպրոցները կամ բացթեայ վայրեր պարտի կը տարուին։ Անցած նշ. թ. Սկիւտարի ձեմարանի վարժարանի աշակերտները ամբողջութեամբ տարուած էին Բօրուլուքը ըսուած օթաուն դպրատան, ուր բարեներու ծնունդ մը ալ։ Օնիկ էֆ. Զարեան, բոլոր աշակերտներուն հաշուապահն էր ամբողջ տարի։ Ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ներկայացուցիչներ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ հոգեւոր դասակարգն են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ ուսուցիչներ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ հայրեր են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ մարդիկ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ ամուսիններ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ հարսներ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ մայրեր են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ դեռատի աղջիկներ են՝ ինչպէս ասոնք ամբողջ մեր ազգի ապագայ ամբողջ ազգն

ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Եւրոպական թերթերէն

Զիֆուէ հեռագիր մը վաւերական լուր մը կը բերէ Բորթ Արթուրէ։ Գլխաւոր լրատուն չինացի մեքենավար մըն է որ կառավարական գործարաններուն մէջ պաշտօն ունի վեց ամիսէ ի վեր, և հետեւաբար ի վիճակի է իր պատմած բաներուն վրայ ճիշտ տեղեկութիւններ տալու։ Նաւահանգիստին բերանը տակաւին ըստ բաւականին բաց չէ խոշոր մարտանաւերուն անցքին համար։ Ռուսերուն առջի ունեցած եօթը խոշոր մարտանաւերէն երեքը միայն ի վիճակի են բաց ծովը ելնելու։ Մարտանաւերը իրենց սպառազինութիւնները կը պահեն, բաց ի մէկ քանի արագահարուած թնդանօթներէն որոնք ցամաք հանուած են բերդերուն պաշտպանութեան համար։ Ճաբոնցիք քաղաքը կը ռմբակոծեն մերթ ընդ մերթ, մինչ իրենց զօրքերը ամէն գիշեր յարձակումը կը կրկնապատկեն, հետզհետէ նեղցնելով պաշարման շրջանակը։

Զօրավար Բուրօբաթքինի ամենավերջին հեռագիրը կ'արտօնէ մեզ բաւական ճշգութեամբ ստուգել ճաբոնական Բանակներուն բռնած դիրքերը։ Երկրորդ Բանակը Լիաօթունկ թերակղզիին մէջ տարածուած է, այն ցամաքին պարանոցին վրայ ուր կը գտնուի Բորթ Ատամս, իր ճակատը տարածած է տասը մղոն հեռաւորութիւն մը՝ զոր ճաբոնական թնդանօթներուն օգնութեամբ կարելի է բռնել 30,000 հոգիով։ Քանի որ 40,000 հոգին լիովին կը բաւեն Բորթ Արթուրի գործը լմնցնելու, առ նուազն 70,000 հոգի պէտք է գտնուին թերակղզիին մէջ որոնք պաշարատու են ի հարկին Բորթ Արթուրը պաշարող 40,000ին օգնութեան հասնիլ, կամ ուրիշ տեղ, եթէ հարկ ըլլայ։

Դէպի Արեւելք Ցէնկ-Հուանկ-Զէնկի շուրջը կացութիւնը կը մնայ միշտ անփոփոխ, հակառակ մշտատեւ յառաջապահական կռիւներու, որոնց մէջ ժամերով յուսահատական ընդհարումներէ վերջ, 6 հոգի անպատճառ կը սպանուին կամ կը վիրաւորուին։ Սայմայէ դարձեալ Ճաբոնցիներուն ձեռքը անցած է, և Թիէնձինէ կը հեռագրուի թէ 5000 ռուս հեծեալներ ցոյց մը կ'ընեն Սիուէնի մօտ, Ճաբոնցիներուն ուշադրութիւնը գրաւելու համար, մինչ Բուրօբաթքին Լիաօեանկը կը պարպէ դէպի հիւսիս — զրոյց մը որուն հաւանական ըլլալուն զօրաւոր պատճառներ կան։ Զօրավար Բուրօբաթքին դարձեալ կը հաստատէ Ճաբոնական մարտանաւերուն երեւնալը զանազան կէտերու վրայ. Բայէնուի և Սունկ-ԵԷն-Զէնկի միջեւ — շարժումներ որոնց ռազմագիտական նպատակը ճշդել շատ դժուար է, և աւելի կը ցուցնեն թէ Ճաբոնական Նաւատորմիղները և Բանակները միակ պատասխանատու գլուխ մը չէ որ կը վարէ։

Ամբողջ կացութիւնը արդարեւ շատ անկանոն է, ինչպէս հետեւեալ նկատումները ցոյց կուտան։ Ամբողջ արդի ռազմագիտութեան նպատակն է, յորմէհետէ Պոնաբարթ 1796ին ձեւ և կերպարանք տուաւ անոր — չտնտնալ, և արագ արագ շարժումներով չսպասելիս ուժեր համախմբել թշնամին բանակին դէմ, թողլով որ մանր մունր դէպքերը իրենք իրենցմով կարգադրուին։ Նաւանի ճակատամարտէն ի վեր ստեղծուած կացութիւնը ի նկատ առնելով, Բուրօբաթքին պարտաւորուած է սակաւաթիւ զնպող ոյժ մը միայն պահել պարանոցին վրայ, և ամէն տրամադրելի մարդ, ձի, և թնդանօթ վերապահել իր նախնական նպատակին համար, և իր ձեռքին տակ գտնուած ամէն կարողութիւն գործածել թշնամին յորդորելու վճռական ճակատամարտներու։ Բայց Ճաբոնցիք ա՛նքան խիզախութեամբ կը շարժին որ ամէնէն ճարտար հակառակորդ զօրավարն անգամ Բուրօբաթքինի պէս պիտի անձրկի պահ մը իր ի՛նչ ընելիքին մէջ։ Մուքտէն և Բորթ Արթուր երկուքն ալ յաղթութեան մրցանակները պիտի ըլլան, որովհետեւ ամիսներ պիտի անցնին մինչեւ որ ռուսական երկրորդ Բանակ մը կարենայ համախմբուիլ Խարպինի շուրջ, և պէտք է գիտնալ սակայն թէ Մուքտէնէն դէպ ի հիւսիս Խարպինի շրջակայքը պաշտպանութեան համար աւելի նպատաւոր են։ Ճաբոնցիք վերջերս իրենց գործունէութիւնը ա՛նքան կրկնապատկած են որ Եւրոպայի մէջ ռազմագէտները կը կարծեն թէ անոնք Ռուսաց առջեւ ոսկեղէն կամուրջ մը կը ձգեն հաշտութեան համար։ Բորթ Արթուր դատապարտուած է ա՛նպիսի պատճառներով որոնք արդէն երկարօրէն բացատրուեցան այս սիւնակներուն մէջ։ Բայց թէ վա՞ղը պիտի իյնայ թէ գալ շաբթու, ասիկա կախում ունի միայն Ճաբոնցիներուն ընելիք զոհողութիւններէն։ Եթէ չատ մարդ վրայ տալ ուզեն, առումը չուտով կ'ըլլայ, եթէ իրենց մարդոց խնայելով ճամբայ ելնեն, առումը քիչ մը կ'ուշանայ։

Մեծ պաշարումներու պատմութեան մէջ մեծ տեղ մը պիտի բռնէ Բորթ Արթուրի պաշարումը, եթէ Ճաբոնցիք դանդաղ շարժիլ ուզեն, եթէ ոչ պէտք պիտի ըլլայ խիզախ և վճասաբեր յարձակմամբ մը մէկ անգամէն քաղաքը առնել։ Ճաբոնական Սպայակոյտը իր յատակաձեւերը գաղտնի կը պահէ։ Որքան մարդկային կեանք, ո՛րքան տառապանք, ո՛րքան վէրք, ո՛րքան մահ աչք պիտի առնեն Ճաբոնցիք, հարկաւ իրենք ըրած են հաշիւը, բայց չեն հրատարակեր։ Լիաօթունկ թերակղզին ամբողջ աշխարհին ուշադրութեան մեծ առարկան եղած է այս պահուս, հոն պարզուած զինուորական գործունէութիւնը անման է։ Խնդրոյն լուծումը Մարշալ Եամակաթայի ձեռքն է։ Կրնայ Բորթ Արթուրը անձնատուութեան մղել աննչան կորուստով, եթէ ուզէ յետաձգել մեծ գործողութիւնը և պարզ պաշարման մը ենթարկել քաղաքը։ Ռուս պահակազօրքերը քաջասիրտ են, յամառ են, և արի ձեռքերու տակ կը գտնուին։ Բայց զօրավար Սթէսսէլ ո՛րքան ալ զինուորական մեծ ռազմավար մը ըլլայ, բախտը սահմանուած չէ ժպտելու իրեն, և Բորթ Արթուրի առումը ժամանակի պարզ խնդիր մըն է միայն։ Հիմակուան թնդանօթները տասը մղոն հեռուէն կրնան կրակ ընել, և ահաւոր կրակ մը։ Ասկէ զատ, Ճաբոնցիք բռնած են Բորթ Արթուրի վրայ նայող բլուրները, և կրնան իրենց ռումբն ուզածդ տեղացնել քաղաքին վրայ իրենց վերին բարձրութենէն, և միւս կողմէն ալ մարտանաւերուն տասներկու տրամագիծնոց թնդանօթներով ցամաքին բերդերը քակել։ Բաց ասա՛, պաշարող բանակը անծանօթ ահաւոր գործակիցներ ալ ունի, ըսել կ'ուզենք պաշարուած բանակին կարօտութիւնը, պարէնները նուազութիւնը և սովին պատահականութիւնը։ Բայց բոլոր այս ազդեցութիւնները ժամանակի կը կարօտին։ Ճաբոնցիք շատ մեծ պատճառ մը չունին փութալու, քանի որ ա՛լ յայտնի է թէ Բորթ Արթուրի օգնութիւն չի կրնար հասնիլ ցամաքէն, և գալով Պալթիկի նաւատորմին, անիկա չի կրնար հասնիլ, և եթէ հասնի ալ, գործօն ծառայութիւն մը մատուցանելու ժամանակը անցած կ'ըլլայ։ Այսու հանդերձ, Ճաբոնցիք փափաքող են սա՛ Բորթ Արթուրի կնճռոտութիւնը բառնալ, որպէս զի իրենց ամբողջ բանակը ազատ ըլլայ ուժգին յառաջխաղացութեան դէպ ի Կեդրոնական Մանչուրիա։ Անոնք բերդաքաղաքը պիտի զարնեն ուղղակի՝ կարգ մը ռմբակոծութիւններով զանիկա դղրդելէ վերջ, և այս պարագային իրենց յաջողութիւնը անկասկածելի է, թէեւ իրենց մարդիկներուն կեանքերէն մեծ թիւ մը զոհելով։

Այս կերպով Բորթ Արթուր պիտի ձգուի, ինչպէս նաեւ հարաւային Մանչուրիան, արշաւողներուն ձեռքը, և ռուսական պատճառական յաղթութիւնը հեռաւոր ապագայի մը միայն կը մնայ։ Այսպէս պիտի կատարուի Մոսկովեան դիւանագիտութեան սա սկզբունքը թէ պէտք է ետ ետ երթալ լաւ ցատկելու համար։ Զօրավար Բուրօբաթքին քաշուելով Խարպին, կամ թերեւս Պլակովէշչենսք, կամ թերեւս աւելի դէպի արեւմուտք հեռու կէտ մը, պիտի սպասէ իր օգնական գունդերուն, որովհետեւ, ինչպէս գիտենք, անոնք շատ դանդաղ կը շարժին ա՛յն երկաթեայ հիւսուածքին վրայէն, որ Եւրոպական Ռուսիոյ կը կապէ Մ. Արեւելքը։ Շաբաթներու գործ չէ, այլ բազում ամիսներու, մինչեւ որ չորս-հինգ հարիւր հազար մարդոց բանակը իրենց բոլոր մթերքներով և սպառազինութիւններով կարենայ հաւաքուիլ։ Սակայն և այնպէս, վերջի ի վերջոյ պիտի հաւաքուի այդ անդիմադրելի ամբոխը։ Ապա պիտի խուժէ Մանչուրիոյ վրայ, և երկիրը նորէն գրաւելու գործին պիտի սկսի։ Ա՛յս է զօրավար Բուրօբաթքինի յատակագիծը։ Բնականաբար ասիկա յաջողութեան աւելի յոյս կը ներշնչէ քան միւս ծրագիրը, որուն համեմատ իբր թէ ներկայ քիչուորութեամբը Բուրօբաթքին դէպի հարաւ պիտի շարժէր, և ասով ոչ միայն պիտի չկրնար Բորթ Արթուրին օգնել, այլ նաեւ պիտի վտանգէր իր նահանջի գիծը։ Բայց թէ մինչեւ վերջը զօրավար Բուրօբաթքին գործելու ազատութիւն պիտի ունենա՞յ։ Ռուսիոյ զինուորական շրջանակներէն զատ ո՛չ ոք կրնայ այս մասին վճիռ մը տալ։

Սրաճեսարս հետեւեալ կերպով կը վերջացնէ իր Խմբագրականը.—

«Մինչ այս մինչ այն, Ճաբոնցիք սկսած են կարգի կանոնի դնել ապագան այն Գաւառներուն զորս այնպէս կը նկատեն թէ Ռուսիայէն խլած են։ Ասիկա մեզի համար խոհեմութիւն չի թուիր, և չենք սպասեր այսպիսի սխալ մը Ճաբոնական Դիւանագիտութենէն որ մինչեւ ցարդ զգուշաւոր եղած է։ Պատերազմը տակաւին վերջացած չէ, այլ թէ Մանչուրիական հողին ստուար մէկ պատառը Ճաբոնցիներուն ձեռքը անցած է։ Պէտք չէ որ Ճաբոնցիք անմիջապէս իրենց ուզածին պէս գործածեն յաղթութիւնը։ Իրենք ցամաքի վրայ երկրային ծաւալումի եւ տեւէ չինկան, և սկիզբէն ի վեր այսպէս յայտարարեցին։ Բօրէայի վրայ թեւարկութիւն մը միայն կը բաւէ Ճաբոնցիներուն, և առ այժմ գոնէ։ Մանչուրիոյ համար իրենք միշտ կ'ըսէին թէ իրենց նպատակն է միայն ապահովել վաճառականութեան և հաղորդակցութեան ազատութիւնը։ Պաշտօնապէս և մասնագիտօրէն Դաւառը Զինաստանի կը վերաբերի։ Ռուսք քաղաքական գրաւումի իրաւունք չունէին բաց ի Լիաօթունկէն, բայց այս վերջին գրաւումն ալ ոչնչացուցին զօրավար Օքուի թնդանօթները և ծովակալ Թոկոյի տորմիղները։ Ճաբոնցիք կրնան իրաւունք ունենալ Լիաօթունկի վրայ, յայտարարելով թէ իրենք են ժառանգը ռուսական գրաւման որ վարձակալութեան ձեւ մը ունէր արդէն։ Բայց Մանչուրիա չինական հող է, և Ճաբոնցիք պարտաւոր են հրաւիրել Բեքինի կառավարութիւնը որ վերստանձնէ քաղաքային և զինուորական վարչութիւնը։ Եւ եթէ Զինաստան այս հրաւէրին անսայ թոյլ տալով եռանչիքայ փոխարքային որ իր մարդուած բանակով Մանչուրիա մտնէ, յայտնի է թէ կնճռոտ կացութիւն մը մէջտեղ պիտի ելնէ։ Ռուսք պիտի պարտաւորուին Մանչուրիան կրկին գրաւել ա՛յլ միայն Ճաբոնցիներէն, այլ նաեւ Զինացիներէն։ Այն ատեն երկու Մանկղեան Տէրութիւնները բնականաբար Զինակից պիտի ըլլան, և ահա ճիշտ այս կէտն է որմէ կը վախնայ Եւրոպական Դիւանագիտութիւնը։ Ցորչափ կոիւը Ռուսիոյ և Ճաբոնի միջեւ սահմանափակուած է, կնճռոտութիւններէ վախ չկայ, բայց երրորդի մը ոտնձգութիւնը կրնայ առաջ բերել անորոշ և վտանգաւոր հետեւանքներ։ Այս պատճառաւ Տէրութիւնք չեն ուզեր որ Մանչուրիոյ մէջ չինական ազդեցութիւնը աւելնայ մինչեւ որ Պատերազմը վերջանայ, և այն ատեն իրենք ալ պիտի խնդրեն Ռուսիայէն որ Մանչուրիան տուրի իր օրինաւոր տէրերուն»։

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

ՓԱՂԱՔԻՆ ՎԻՃԱԿԸ

ՌՈՒՍ ՆԱՒԱՏՈՐՄԻՆ ՎԻՃԱԿԸ

(Վերջին թղթաբերով առնուած Եւրոպական թերթերէն։ Դեպքերը պատմուած իրենց կանոնաւորութեամբ եւ տարուկապաբ։)

ԶԻՖՈՒ, Ցունիս 9. — Այսօր հոս հասան հազարի չափ գաղթական Բորթ Արթուրէն, որոնք Գ. մեկնեցան անկէց։ Անոնցմէ մին, մեքենավար մը որ վեց ամիսէ ի վեր կառավարական գործարաններուն մէջ կ'աշխատի, կը պատմէ թէ ո՛չ աւազանները, ոչ գործարանները և ոչ ալ քաղաքը գործնականապէս վնաս մը չեն կրած կրկնակի ռմբակոծութիւններէն։ Բոլոր ռուս մարտանաւերը վերջացուցին իրենց նորոգութիւնները, բացի Ռեքվիզանէն, Սեզարեվիչէն և ուրիշ մարտանաւ մը, որուն անունը չի գիտեր մեր լրատուն։ Այս երեքը ներքին աւազանին մէջ են։ Ռուսք այս միջոցիս նաւարանները կը լայնցնեն։ Բայց վեց ամիսէն հազիւ կրնայ լմնալ այս աշխատութիւնը։ Քանի մը թորփիլանաւեր ալ կը նորոգուին։ Մէկ ֆրանսացի և մէկ գերման սպայ ամէն օր կը քննեն գործարանները և նորոգուելիք մարտանաւերը։ Շատ մը թորփիլանաւերէ զատ Ռուսք վեց խոշոր մարտանաւ ունին՝ պատրաստ բաց ծովը ելնելու։ Բոլոր թնդանօթները իրենց մէջ են, բացի քանի մը արագահարուածներէ, որոնք քաղաքը չրջապատող բլուրներուն վրայ դրուած են։ Նաւանգստին մուտքը մասամբ դեռ բաց է—բայց խոշոր մարտանաւերու համար անբաւական։ Ըստ գիշեր Ճաբոնական նաւատորմիղը քանի մը ռումբ նետեց Բորթ Արթուրի վրայ, բայց ռուս մարտանաւերը չփորձեցին բաց ծովը ելնել։ Խիստ հրացանագուռթիւն լսուեցաւ Երնիկեցի կողմը, ուր Ռուսք խիստ ամրացած դիրք մը բռնած են։ Ճաբոնական մարտանաւերը ցամաքի զօրքերուն գործողութեանց կ'աջակցի։ Բորթ Արթուր չրջապատուած է տասնըհինգ տաք խրամներով, շատ տեղեր ալ խոշոր թնդանօթներ դնուած են։ Արտաքին չրջանակները խիստ առ խիստ ականներով ծածկուած են։ Որովհետեւ խրամներ չինելու գործին մէջ չինացի բանուորները վարպետ չեն, ամբողջ գործը կատարեցին իրենք Ռուսք։ Դեռ բազմաթիւ Զինացիներ թողուած են Բորթ Արթուրի մէջ։ Ռուս իշխանութիւնք հրամաններ արձակեցին Բ. օր թէ մեկնելու փափաք ունեցողները ազատ են հեռանալ երեք օրերը, բայց այնուհետեւ մեկնումը պիտի արգիլուի։ Նաւարանները մէջ աշխատող Զինացիներուն 50% աւելի թոշակ կը տրուի, և օրական երեք լիպրա բրինձ։ Պատերազմին առաջին երկու ամիսներուն պարէնը ձրի կը տրուէր անոնց, բայց վերջերը պարտաւորուեցան դրամով գնել։ Պաշարը առատ է, բայց հանքածուխը շատ քիչ է։

ՃԱԲՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԿԵԴՐՈՆԵՆ

Երկու անգլիացի տիկիններ, որոնք Ճաբոնի Թագուհիին կողմէ զրկուեցան ճաբոնական հիւանդարանները քննելու, Ցէնկ-Հուանկ-Զէնկի մէջ իրենց պաշտօնը կատարեցին։ Բաղաքին դրան առջեւ ընդունուեցան բժշկական մարմնոյն կողմէ, և զինուորական հանդէս մը տրուեցաւ ի պատիւ իրենց։ Շատ գոհ մնացին, և տիկիններէն մին, որ Հարաւային Ափրիկէի մէջ փորձառութիւն ունեցած է, յայտարարեց թէ Անգլիացիք անգամ ասանկ լաւ կազմակերպուած հիւանդարաններ չունին։

Քինչէուի ճակատամարտէն ի վեր Ռուսք շարունակ կը հրաւիրեն Զինացիները վերստանձնել Նիուչուանկի վարչութիւնը և գնել Զինական Արեւելեան երկաթուղին։ Իրենց նպատակն է Զինաստանը թումբ մը կանգնել Ռուսիոյ և Ճաբոնի միջեւ։ Բայց Զինացիք կը մերժեն։

Մինչեւ երէկ գիշեր 62 ականներ գտնուեցան Թալիէնուանի ծովածոցին մէջ։ Երբ մաքրումը աւարտի և պաշարման թնդանօթները ցամաք ելնեն, Երրորդ Բանակը հրամատարութեամբ զօրավար Նօճի Բորթ Արթուրի վրայ պիտի յարձակի ինք ալ իր կողմէն, և այն ատեն Երկրորդ Բանակը, էհրամատարութեամբ զօրավար Օքուի, պիտի միանայ Առաջինին, հրամատարութեամբ զօրավար Բուրօքիի, Լիաօեանկի վրայ յարձակելու համար։

Ռուսք հիմա համոզուած են որ ճաբոնական յաջողութիւններուն գաղտնիքը ո՛չ Անգլիոյ մէջ պէտք է փնտռել և ոչ Ամերիկայի մէջ, այլ միմիայն կղզեցիներուն բնիկ իմացականութեան կամ խելքին մէջ։

Խարպինէն հեռագիր մը կ'ըսէ թէ չինացի զօրավար Մա վտանգաւոր դիրք մը կը բռնէ միշտ, և անոր չէզոքութիւնը մազէ մը կախուած է։ 40,000 Բունկուզներ ալ զինուեր են։

ՃԱԲՈՆԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԶՆՈՒԹԻՒՆԸ ՆԱՆՇԱՆԻ ԿՌԻՒԻՆ ՄԷՋ

Լիաօթունկ թերակղզիէն Թօքիօ դարձող վիրաւոր սպաները հետաքրքրական մանրամասնութիւններ կուտան Նանշանի ճակատամարտին վրայ։ Բլուրին վրայ առաջին ապարդիւն յարձակումէն վերջ, Ճաբոնցի լրտես ղօրքերը տեսան որ բլուրին ստորոտը ականներ զետեղուած էին, և հասկցան որ քանի մը մարդ զոհելով միայն կարելի պիտի ըլլայ վերցնել զանոնք։ Հարիւրաւոր Ճաբոնցիներ կամաւոր դրուեցան ստոյգ մահուան առջեւ երթալու համար, և երկրորդ յառաջխաղացման գլուխը կեցան։ Բայց բարեբախտաբար անձրեւներէն հողերը բացուած էին և ականները մէջտեղը կ'երեւէին. ասոր վրայ Ճաբոնցիք կապող թելերը կտրեցին, ականները անօգուտ ընելով, առանց ո և է կորուստի։ Կամաւորները գրեթէ ամէնքն ալ սպանուեցան բլուրին վրայ նոր ապարդիւն յարձակումի մը ժամանակ։ Օգաքային մարդիկը աջ թեւին վրայ էին, և ջուրի մէջէն յառաջանալով ծովեզերքին երկանքը պատահեցան Ռուսներուն, որ անոնք ալ ջուրին մէջ էին։ Կատաղի կռիւ մը մղուեցաւ, երկու կողմէն մինչեւ մէջքերնին ջուրին մէջ։ Երբ վերջապէս Ռուսք նահանջեցին, ծովուն ջուրերը արիւնով կարմիր ներկուած էին։ Երկուսնեք ծանր կորուստներ տուին։ Ցերեկ ատեն Ռուսք քանի մը պատերազմական օդապարիկներ գործածեցին, որոնց չկրցաւ հասնիլ ճաբոնական թնդանօթներուն կրակը։

Պալթիկի Նաւատորմին նաւաստներուն թիւը աւարտեցաւ։ Վեց գաւառներէն միայն առնուեցան նաւային պահեստի զօրքերէն 8000 սպայ և զինուոր։ Ջարը ի մօտոյ Լիպաւ պիտի երթայ այցելելու նոյն նաւատորմին։

Ռուս կառավարութիւնը արգիլեց առեւտրական նաւերուն մուտքը Բրօնշթատի միջին նաւահանգիստը։ Տարիներէ ի վեր չոգենաւերը այդ նաւահանգստին մէջ կ'առնէին և կը պարպէին իրենց բեռները։ Այս կերպով առեւտրական հաղորդակցութիւնները պիտի դժուարանան, որովհետեւ բուն առեւտրական նաւահանգիստը 20-30 չոգենաւ միայն կրնայ պարունակել, հետեւաբար ուշ հասնողները պիտի պարտաւորուին իրենց կարգին սպասել։

Ճաբոնի Բանակին գերմանացի մարզիչ զօրավար Մէքէլ պատասխանելով սա՛ հարցումին թէ պատերազմին վախճանը ի՞նչ պիտի ըլլայ, յայտարարեց թէ Ճաբոնցի զօրաց քաջութիւնը անման է, կազմակերպութիւնը և հանդերձանքը կատարեալ, ոչ միայն թուղթի վրայ, այլ նաեւ իրականութեան մէջ։ Ճաբոնցի զինուորը առաջին կարգի նշանառու մըն է, և սպաները խիստ ճարտար։ Բանակը 300,000 հոգի է, 100,000 ալ երկրապահ և պահեստի կայ։ Տակաւին 150,000 զօրք կայ։

Բեթերսպուրկէն ալ կը հեռագրեն թէ Ճաբոնցիք այս պահուս 300,000 զօրք ունին, մինչդեռ Բուրօբաթքին 210,000 հոգի միայն ունի. Այս թուական նուազութիւնը արգելք մըն է յարձակողականի սկսելու։

Կ'ըսուի թէ բազմաթիւ սնանկութիւններ պատահած են Մոսկուայի մէջ, ուր առեւտրական գործերը շատ գէշ կ'երթան։

Բուրօբաթքինի խնդրանօք Բեթերսպուրկի Զինուորական Ակադեմիայէն 55 սպաներ ճամբայ պիտի հանուին Ծ. Արեւելք։ Բուրօբաթքին յատկապէս սպայ մը ղրկած է Բեթերսպուրկ Զարին, որ ընդունեց զայն առջի օրը։ Այս սպան Բուրօբաթքինի կողմէ Ն. Վեհափառութեան մատոյց Ծ. Արեւելքի մէկ քարտէսը, ուր վերին հրամատարին ձեռքով ցոյց տրուած են զօրքերու անխուսափելի թիւը մէն մի դիրքի վրայ։ Այս քարտէսին վրայ նայելով կառավարութիւնը պիտի համոզուի թէ ո՛րքան անհրաժեշտ են իր զօրավարին պահանջումները։

ՃԱԲՈՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆԵՐ

Բարիզեան թերթի մը Լոնտոնի թղթակիցը Ցունիս 9 թուով կը հեռագրէ հետեւեալը.—

«Այսօր տեսակցութիւն մը ունեցայ Պառոն Սուէմացուի հետ, Ճաբոնցի պետական բարձրաստիճան անձնաւորութիւն մը, որ երկու անգամ Նախաբարաց Խորհուրդին անդամ եղած է և ժամանակէ մը ի վեր Լոնտոն կը գտնուի կարեւոր պաշտօնով մը։ Ինքն էր որ Իթօ մարքիզին վերջին դահլիճին մէջ 1901ին ներքին գործոց նախարարն էր։ Իր անձնական յարաբերութեանց շնորհիւ այս վերջինին հետ որուն փեսան է, Միքատոյին ալ շատ սիրելի է. իր կարծիքները իրական արժէք ունին։ Ահա ինչ որ ըսաւ ինծի այս պետական մեծ անձնաւորութիւնը։

«Ամէն բանէ առաջ կ'ուզեմ հաստատել Ճաբոնի Լոնտոնի դեսպան Պառոն Հայեաչիի խօսքերը Ֆրանքեւճաբոնական յարաբերութեանց համար։ Անոր պէս շատ կը գնահատեմ Ֆրանսական կառավարութեան և ժողովուրդին ուղիղ և բարեւոք ընթացքը մեր մասին։ Այս շաբթու վերջ Բարիզ պիտի երթամ։ Տասը օրի չափ պիտի մնամ, և իմ կարճատեւ քնակութիւնս ձեր գեղեցիկ մայրաքաղաքին մէջ ա՛նքան սիրելի պիտի ըլլայ և Ճաբոնցի ըլլալս ինծի յանցանք մը պիտի չսեպուի։

«—Վսեմ. Տէ՛ր, գո՞հ եք դէպքերու ընթացքէն։

«—Բայց այո՛, մեզի համար դէպքերուն ընթացքը օգնչելի է, թէեւ տակաւին ունինք դժուարութիւններ, որ մեր ռուս հակառակորդին չափ խիստ են։ Ինչ որ ալ ըլլայ մեր կարծիքը Պառերազմի պատճառներուն և ծովակալ Ալեքսեէվի գլխաւոր պատասխանատուութեան վրայ, կը վստահեցնեմ ձեզ թէ ամբողջ Ճաբոնի մէջ հիացում և յարգանք միայն կայ ռուս զինուորներուն և սպաներուն համար։ Պատերազմին սկիզբէն ի վեր մեզի դէմ կռուեցան իրենց պատիւ բերող քաջութեամբ։ Ճաբոնցի ժողովուրդը որ ասպետական զգացում ունի, առաջինն է որ կը գնահատէ Նիքոլա Բ. կայսեր բանակին ազնիւ յատկութիւնները։ Դալով վերին հրամատարին, ես անցեալ տարի զօրավար Բուրօբաթքինը տեսայ Ճաբոնի մէջ։ Կը ճանչնանք զայն և կը յարգենք իբրեւ մարդասէր և ազնիւ զինուոր մը որ պատիւ կը բերէ այն երկրին՝ որուն չահերը կը պաշտպանէ ա՛նքան քաջութեամբ։

«—Բորթ Արթուրի դէմ ձեր գործողութիւններէն լուր ունի՞ք։

«—Ոչ, չատ նոր լուր չունինք։ բայց վայրկեանէ վայրկեան չատ կարեւոր լուրերու կը սպասենք։

«—Թէ՝ ցամաքէն և թէ ծովէն միեւնոյն ժամանակ կը կռուիք, այնպէս չէ՞։

«—Լրագիրները այնպէս կ'ըսեն։

«—Ցամաքի կողմէն ո՞րքան մարդով կը յարձակիք բերդին վրայ։

«—Գրեթէ 100,000 հոգիով։

«—Ո՞րքան կը կարծէք թէ ըլլան Բորթ Արթուրի ռուս պահակազօրքերը։

«—Հազիւ 20,000։

«—Կ'երեւի թէ, Վսեմ. Տէր, մեծ կորուստներու կը սպասէք ձեր կողմէն բերդաքաղաքին տեր ըլլալու համար։

«—Այո, անշուշտ պիտի ունենանք բազում սպանեալ և վիրաւոր, բայց պէտք է։

«— Անձնատուութեան լուրին ե՞րբ կը սպասէք։

«—Չի կրնար ուշանալ։

«—Բորթ Արթուրի առումէն վերջ ի՞նչ պիտի ըլլայ ձեր յառաջանալը։ Զօրավար Բուրօբաթքինի դէմ պիտի յարձակի՞ք Լիաօեանկի վրայ։

«—Մա կ'ըսէ ձեզի թէ միեւնոյն ժամանակ չենք յարձակիր թէ՛ Բորթ Արթուրի և թէ Լիաօեանկի վրայ։

«—Ներեցէք, Վսեմ. Տէ՛ր, ըսել կուզէք թէ Ճաբոնցիք միեւնոյն ժամանակ կը յարձակին թէ՛ Բորթ Արթուր և թէ Լիաօեանկի վրայ։

«—Երդում չեմ ըներ, բայց պատճառ մը չեմ տեսներ որ այսպէս չըլլայ։

«—Եւ այն ատեն, ենթադրելով որ Բորթ Արթուրը պիտի առնէք և զօրավար Բուրօբաթքինի պիտի յաղթէք Լիաօեանկի մէջ, պիտի շարունակէ՞ք դէպի հիւսիս։

«—Այո՛, անշուշտ։

«—Մինչեւ Խարպին պիտի երթա՞ք։

«—Ա՛հ, ատիկա չեմ գիտեր. Լիաօեանկէն մինչեւ Խարպին չատ ճամբայ կայ։

«—Մուքտէնի մէ՞ջ պիտի ամրանա՞ք։

«—Ոչ, Մուքտէնի մէջ չէ։ Բաղմագիտական դիրքեր պիտի բռնենք քիչ մը անդին Մուքտէնի հիւսիսային կողմը։

«—Վլատիվոսթոք պիտի երթա՞ք։

«—Անշուշտ։

«—Ենթադրենք, Վսեմ. Տէ՛ր, թէ պիտի առնէք Վլատիվոսթոքը և նոյն իսկ Խարպինը Բորթ Արթուրէն ետքը, և թէ դէպի հարաւ և դէպի արեւելք Խարպինի երկաթուղին ձեր ձեռքերուն մէջ պիտի ըլլայ, պիտի ունենա՞ք սակայն հարկ եղած միջոցները հոն մնալով ձեզ պաշտպանելու համար ռուս զօրքերուն դէմ, որոնք շարունակ արեւմուտքէն պիտի ղրկուին ձեզ փախցնելու համար։

«—Պատերազմին պատրաստուած ատենս ամէն բանի վրայ խորհած ենք։»

ԿԱՏԱՂԻ ԿՌԻՒ ԹԻՊԷԹԻ ՄԷՋ.— 700 Խամ պատերազմիկներ և 400 ալ Լհասայի զօրագունդէն մարդիկ կատաղի յարձակում մը ըրին Բանկմայի անգլիական պահականոցին վրայ, ուրկէց ուղղակի ճամբայ մը կայ Լհասա տանող։ Թիպէթցիք, հակառակ անգլիական կրակին, կը խուժէին պահականոցին պատերուն վրայ, փորձելով մագլցիլ, և իրենց սուրերը ծակերուն մէջ կը խոթէին Անգլիացիները զարնելու համար։ Նոյն իսկ ոմանք Անգլիացւոց հրացաններուն փողերը կը բռնէին դուրս քաշելու համար։ Յարձակումը այսպէս կէս ժամ տեւեց վերջին ծայր կատաղութեամբ և յամառութեամբ։ Վերջապէս բազմաթիւ մարդիկ կորսընցնելէ վերջ Թիպէթցիները հեռացան։ Այն ատեն պահակազօրքերը Թիպէթցիներուն հետեւէն ինկան, և քանի մը հոգի ալ սպաննեցին։ Անգլիացիներէն մեռաւ մէկ հոգի և վեց վիրաւորուեցան։ Իրենց ձիերէն 12ն ալ խրտչեցան։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՌՈՒՍԻԱ ԵՎ ՃԱՊՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԼՈՆՏՈՆ, Ցնս. 12.— Ճաբոնցիք Գ. օր ետ դարձուցին ռուս զինուորական կառախումբ մը, որ Բայբինկի կողմէն դէպի հարաւ յառաջանալ կ'ուզեր։ Ռուս ամրաչէն զօրաց չինութիւնները արգիլելու համար, Ճաբոնցիք բուռն թնդանօթաձգութիւն մը սկսան, որուն հետեւանօք 700ի չափ ռուս զօրքեր հողերուն տակ թաղուելով սպաննուեցան։

Նանշանի մէջ մեծ ճակատամարտ մը տեղի կ'ունենայ, որուն արդիւնքը տակաւին յայտնի չէ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.—Ռուս հեռագրական գործակալութիւնը կ'ըսէ թէ տակաւին պաշտօնապէս չհաստատուած զրոյցի մը նայելով, մեծ ճակատամարտ մը տեղի ունեցեր է Բորթ Արթուրի մօտ, որու միջոցին ռուսական երկու մեծ մարտանաւ և ճաբոնական չորս մարտանաւ ընկղմեր են։

ԹՈՒՐԻՕ.—Ճաբոնցիք, Բայբինկի մօտ, ծովեզերքին վրայ, Գ. օր ետ մղեցին զինուորական կառախումբ մը, որ հարաւէն կուգար։ Ռմբակոծեցին նաեւ ամրութիւններ չինելու զբաղած ռուս զօրքերը։ Ճաբոնցիք Նանշանի ճակատամարտին մէջ սպաննուած 704 հոգի թաղեցին։

ՍԷՈՒԼ.—Ռուսերը գրաւեցին Բաբսանդանը։ Խազախները Հայ-Հէօնկի հիւսիսային կողմը կը քաշուին։ Իրենց զօրքերուն մէկ մասը դեռ Սօէն-Զօէն կը գտնուի։

ԼՈՆՏՈՆ.—Կը ծանուցուի թէ Ֆու-Զէուի և Բայբինկի միջեւ քանի մը ընդհարումներ տեղի ունեցած են։ Ճաբոնցիք Թող չալու համար որ Ռուսերն ամրութիւններ չինեն, քանի մը կէտեր ռմբակոծեցին, որուն հետեւանօք հողային փլուզումներ պատահեցան և 400 Ռուսեր մեռան։

—Բորթ Արթուրի օգնութեան փութացող Զօր. ՇԹաքելչէրկի զօրաբաժնին չարժումներուն վրայ որոշ լուր չկայ։ Բիւդեր Զիֆուէ կը հեռագրէ թէ զօրաբաժինը կռիւի բռնուած է Զօր. Օքուի յառաջապահներուն հետ։

—Թոքիոյէ կը հեռագրուի թէ ճաբոնական զօրաբաժին մը ցամաք ելաւ Քինչէու։

ՊԵՐԼԻՆ.— Համպուրկ—Ամերիկեան շոգենաւային ընկերութիւնը Ռուսիոյ ծախեց 4 մեծ անդրատլանտեան շոգենաւ, ի փոխարէն 20 միլիոն մարքի։

ԲԵԹԵՐՍԹՈՒՐԳ.—Կը հերքուի լուրագրաց ոմանց արտատպած այն զրոյցը թէ ի մօտոյ փոփոխութիւններ պիտի ըլլան Ռուսիոյ դիւանագիտական բարձր պաշտօնատարներուն մէջ։

ԲԱՐԻԶ.—Զօր. Քուրոքի 150,000 զօրքով Լիաօեանկի վրայ առաջ կը խաղայ Զօր. Քուրոքաթքինի դէմ։

—Քիլիի կառավարութիւնը մերժողական պատասխան տուաւ Ռուսիոյ, որ ուզած էր գնել Էսմէրալքա և Օսաքաոֆօ մարտանաւերը։

ԼՈՆՏՈՆ.— Ուայինկթընէ կը հեռագրուի թէ Ամերիկեան կառավարութիւնը Բեքինի դեսպան Մ. Քոնգրի հրահանգ տուեր է հատուցում պահանջել Զինու կառավարութենէն, Տիլլի Թէյիկրաֆի թղթակցին համար որ չինական զօրքերուն կողմէ սպաննուած էր։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԽԱՌՆ ԺՈՂՈՎԸ հրաւիրուած է վաղը Նիստ գումարել Ղալաթիոյ Խորհրդարանը։ Իսկ Կրօն. Ժողովը այսօր կը գումարուի Պատրիարքարանի մէջ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ այցելեց Իւսկիւտար Իմատիէի Ազգ. վարժարանները, և կէս օրէ վերջ պատգամ մը կատարեց Զամլըճա, յոգնածութիւնը կազդուրելու համար։ Ն. Սրբազնութիւն հոն ճաշեց և իրիկունը վերադարձաւ Բերա։

ՊՐՈՒՍԱՑԻ նորընտիր Թաղ. Խորհրդոյ անդամներէն մէկ քանին հրաժարած ըլլալով, անոնց տեղ քուէից առաւելութեան կարգաւ ընտրուեցան հետեւեալները, Տեարք Գէորգ Պարսամեան (Ատենապետ), Զարեհ Գէորգեան (Ատենադպիր) Պօղոս Պասմաճեան (Գանձապետ) Մագուտա Ծէրմանեան, Միսաք Թիւյուզեան, Թագւորիկ Տերվիշեան և Մհ. Յակոբեան Օրագեան։

ԱՏԱԲԱԶԱՐԷՆ ԿԸ ԳՐԵՆ ՄԵԶԻ.— Վիճակիս Առաջնորդը որ քաղաքս կը գտնուի այս միջոցիս՝ երէկ հանդիսաւոր Մ. Պատարագ մատոյց և գտնէ ինք անձամբ տեսաւ Ս. Մատթէոսեանց Թաղի եկեղեցիին խարխուլ ու փլուզմերձ վիճակը։ Կը կարծենք որ Մ. Առաջնորդը, պէտք եղածը պիտի ընէ Ս. Մատթէոսեանց եկեղեցիին սեփական 300 ոսկիի գումարը առնելով եկեղեցիին պէտքին գործածելու համար, որ 5-6 տարիէ ի վեր մէկ քանի տեղացի ջոջերու քով կը գտնուի առանց տոկոսի։

ՄԱԼԿԱՐԱՑԻ Ազգ. վարժարանին վերաշինութեան կայս. Իրատէն չնորհուած ըլլալով հին չէնքին փլուզումը սկսաւ անցեալ օր։ Տեղւոյն Աւագերէց Տ. Բարթողիմէոս Հայր այդ առթիւ բարեմաղթութիւններ ըրաւ Վեհ. Սուլթանին կենաց համար։

ՄԻՐԱՑԵԼ Է.Ֆ. ՅԱԿՈԲԵԱՆԻ յիշատակին համար իր ազն. որդին Գրիգոր Է.Ֆ. Յակոբեան 10 օսմ. ոսկի նուիրեց Գալֆեան Որբանոցի սանուհիներուն։ Շաբաթ իրիկուն, Մայիս 20, բարեյիշատակ հանգուցեալին հոգիին համար, հոգեհանգստեան աղօթքներ կատարուեցան Որբանոցին մատրան մէջ։

Ս. ՓՐԿՉԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Մեծ. Յակոբ Է.Ֆ. Սարգիսեանի ընդ Ազն. Օր. Ագապի Կ. Քիւրքճիխանլեանի ամուսնութեան առթիւ փոխան ծաղկեփունջի հետեւեալ նուիրատուութիւններն եղած են Հիւանդասնոցիս։

Եղբարք Սալըրեան 120, Մկրտիչ Է.Ֆ. Պ. Ծրէնկեան 108, Տեարք Տէմիրմէնճեան և որդիք 108 ղրշ.։

* * *

Հանգուցեալ Միքայէլ Է.Ֆ. Յակոբեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւններն եղած են Հիւանդանոցիս։

Դումար նախորդ ցուցակի 7398

Տէր և Տիկին Մինրան Է.Ֆ. Թոնգիճեան ի Մանչէսթըր 540, Տէր և Տիկին Օննիկ Գրիգորեան ի Մանչէսթըր 216, Լեւոն Է.Ֆ. Վ. Սէմէրճեան ի Մանչէսթր 216, Տէր և Տիկին Մարտիրոս Է.Ֆ. Յովհաննէսեան ի Մանչէսթըր 120 ղրշ.։ Գումար 8490։

(Կնիք)

ԼԱՅՏՆԿՔ

Երէկ ժամը 7½-ին Գումգաբուի Մայր եկեղեցիին մէջ վայելուչ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ պսակադրութեան հանդէսը Հայկ Է.Ֆ. Միքայէլեանի Օր. Վերգին Փափազեանի հետ, կնքահայրութեամբ հարսին եղբայր Մկրտիչ Է.Ֆ. Փափազեանի։ Տաճարը արդէն լեցուած էր հարսնեւորներու ընտրուած բազմութիւնով մը և այս առթիւ չքեղապէս լուսաւորուած։

Պսակի արարողութենց կը նախագահէր Տ. Եղբաս վրդ. Սաչէան, իր չուրջ ունենալով քահանաներ և դպիրներ։

Եկեղեցական արարողութիւններէն ետք հարսնեւորները առաջնորդուեցան Մայր եկեղեցւոյ Թաղ. Խորհրդարանը՝ ուր մեծարանքները և պատասխրութիւն եղան ներկաներուն։

Խարբերդի և Տիարպէքիր դատական քննիչ Վեսմ. Յարութիւն Է.Ֆ. Մոսիչեան, որ քեռայրն է հարսին, չնորհաւորական հեռագիր մը ղրկած էր։

Նոյնպէս գաւառներէն և թէ մայրաքաղաքիս ամէն կողմերէն բազմաթիւ չնորհաւորական հեռագիրներ հասած էին նորապսակ ամոլին։

Հարսը այս առթիւ ընդունեց շատ մը նուէրներ։

Խմբագրութիւնս իր չնորհաւորութիւնները կուղղէ նորապսակ ամոլին և փափազեան ընտանիքին։

ԼՈԾՍ չաբաթաթերթին 1903-1904 տարւոյ հաւաքածոյներէն պատրաստ կը գտնուի Պապը Ալի Ճատէպի, թիւ 38, Վաթան գրատան կից սեղանաւոր ծխավաճառին քով։ Հաճելի ժամանց մը փնտռողներուն համար լաւագոյն տուիր մը։

Կարապետ Է.Ֆ. Քիւրճիխանլեան, Պեսրոպ Է.Ֆ. Քիւրճիխանլեան, Տէր եւ Տիկին Յակոբ Է.Ֆ. Սարաճեան, Օր. Էօժէնի Քիւրճիխանլեան, Պօղոս Է.Ֆ. Քիւրճիխանլեան, Այրի Տիկին Սօֆիկ Գափամաճեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Սարգիս Գափամաճեան եւ որդին, Այրի Տիկին Նոյեմի Լ. Գափամաճեան (Բարիզ), Տէր եւ Տիկին Յովհ. Է.Ֆ. Պօյաճեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Կարապետ Է.Ֆ. Փափազեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Յարութիւն Է.Ֆ. Զրաճեան, ինչպէս նաեւ Քիւրճիխանլեան, Գափամաճեան, Տասեան, Սարաճեան, Փափազեան, ՍէՔՔէրեան, Ալիմաֆ, Եալտրզնեան եւ Նշանեան ընտանիքները ցաւօք սրտի կը ծանուցանեն զգաւնաղէս մահ

ՏԻԿ. ՊԷԼԴՐԻՍ Կ. ՔԻՒՐՔՃԻԽԱՆԼԵԱՆ

որ յետ կարճատեւ հիւանդութեան կնքեց իր մահկանացուն։

Կը հուսիրուին ազգականք ու բարեկամք ներկայ գտնուիլ յուղարկաւորութեան տխուր հանդէսին, որ պիտի կատարուի յառաջիկայ Զորեքշաբթի, 2 Յունիս, ժամը 3½ին (ը. թ.), Մագրիգիւղի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, ուր արդէն փոխադրուած է հանգուցեալին մարմինը եւ ուրկէ պիտի ամփոփուի Պալքիլքի ազգ. գերեզմանատունը իր ընտանեաց դամբարանին մէջ։

Կը խնդրուի ծաղկեպսակ չը ղրկել Մաքրիգիւղ, 31 Մայիս 1904

Սիրքէճիէն կառախումբը կը մեկնի ժամը 10.16 Ը. Ե.

Կը խնդրուի մահազդ չընդունողներէն իբր այն նկատել ներկայս։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

13 Յունիս 1904

Ֆրանս. 3% Français)	98	—
Ռէնթի (Tab. Turcs)	366	—
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	84	82
Երկաթուղի (Lots Turcs)	123	—
Պանգ Օթթ. (Banque Ott.)	585	—
Թրանսվալ (Transvaal)	108	—

ՐԷՍՄԻ

ԹԷՎՖԻՔԱԹ

Վէզաիֆը մէմուրիյէթէրիի հիւանը իֆֆատա միւշահէտ օլան մէսաիի մէմուտհասրնա մէպնի էվգաֆը Հիւմայուն նէզարէթը ճէլիլէսի մուհասէպէ թանսիլաթ չիպէսի սէր միւսէվվիսի իզզ. Մահիր պէյլէ Մէճլիսը Իտարէ գալէմի քէթէպէսինէն Քէնան էֆ.յէ Թէրֆիէն բիթպնի Սանիյէ սընըֆը սանիսի թէվճիհ պույրուլմուշ տըր։

ՆԵՐՔԻՆ

ԲԱՐԶՐ. ՄԵԾ ԵՊԱՐՔՈՍԸ.— Ինչպէս երէկ պաշտօնականներով ծանուցանեցինք Բարձր. Մեծ Եպարքոս Ֆէրիտ փաշա, արժանացած է ականակուռ Իմթիյազի պատուանշանին։ Ն. Բարձրութիւն երէկ կայս. Պալատ գնաց իր հաւատարմական զգացմանց հաւատիքը մատուցանելու յոտս Կայս. Գահոյից և արժանացաւ կայս. մեծարանաց։

ԾՈՎԱԿԱԼ ԿՈՒՐՏՈՆ.— Ծովակալ Կուրտոն որ կիրակի իրիկուն պիտի մեկնէր, յետաձգեց իր մեկնումը ներկայ գտնուելու համար այն մեծ երեկոյթին, զոր սարքած էր Պոլսոյ ֆրանսական գաղութը Իւնիոն Ֆրանսէզի սրահներուն մէջ։ Յարդարանքը մեծաշուք, պատրաստութիւնները պերճ և յայտագիրը ճոխ էր։ Հաստատութիւնը լոյսերու մէջ կը շողար և ոգեւորութիւնը անօրինակ էր։ Երբ դեսպանը, ծովակալը և իր հետեւորդները հասան Նաւայի խումբը հնչեցուց Մարսէյզը և Հափտիյի մարշը։ Ընդհանուր բազմութիւնը կը հանէր 7-800 հոգի, Պոլսոյ ֆրանսական գաղութին երեւելիները և անոնց չնորհալի և պերճաշուք տիկինները, որոնք տեսարանը կը շողացնէին։ Բացի դեսպանէն, ծովակալէն և իր սպայակոյտէն, ներկայ էին նաեւ ռուս դեսպանատան գործակատար Մ. Սվիչէն, ռուս պահականերուն հրամատարները, հրամատար Պէրժէ, Վեսմ. Գարրիէլ Է.Ֆ. Նորատունկեան, Բիէր Լոթի, Կայս. Թանգարանին տնօրէն Համի պէյ և որդին Խալէմ պէյ, Վեսմ. Ռօպէր Է.Ֆ. և ուրիշ բարձրաստիճան բազմաթիւ անձեր։ Յայտագիրը երկու մաս էր։ Նուագահանդէս և պարահանդէս։ Պոլսոյ երաժշտական ընկերութիւնը նուագեց լաւագոյն կատորները, ծափերու մէջ։ Յետոյ ներկաները ճոխ շքասեղանէ մը զովացան և սկսաւ խանդավառ պարը, հաղարամեկ հրապոյրներով և անակնկալներով։ Այս շքեղ և արտասովոր երեկոյթը տեւեց մինչեւ արշալոյս։

* * * Մ. Քոնսթան և ծովակալները առջի օր տեսակցեցան Մեծ-Եպարքոսին ու Արտաքին գործոց Նախարարին հետ և հրաժեշտ առին։

* * * Երէկ առտու, ծովակալ Կուրտոն իր հետեւորդներով հրաժեշտ խնդրեց դեսպան Մ. Քոնսթանէ չնորհակալ ըլլալով ընծայուած հիւրասիրութեան համար։ Յետոյ կառքով իջան Թոփհանէի քարափը ընկերակցութեամբ իրենց հիւրամեծարներուն և դեսպանատան պաշտօնեաներուն։ Ֆրանսացի հիւրերը շոգենաւակով գացին Լիմուա յածանաւը, որ ճամբայ ելաւ դէպի Իզմիր։ Վեհ. Սուլթանին հրամանով հիւրամեծար Մէհմէտ Ալի և Նուրէտտին պէյերը կ'ընկերանան անոնց մինչեւ Իզմիր։

* * * Լիմուա յածանաւը այսօր կը միանայ Ֆրանս. նաւաբաժինին։ Այս դիպուածով, Իզմիրի կուսակալ Բեհմիլ փաշա հացկերոյթ մը պիտի տայ։ Նաւաբաժինը հինգշաբթի օր կը մեկնի դէպի Տէդէաղաճ ու Սէլանիկ, հանդիպելով Միտիլլի, և յետոյ պիտի երթայ հելլէնական ջուրերը։

ՎԵՍՄ. ԾԱՆՆԻ ՊԷՑ.—Ինչպէս երէկ տեսնուեցաւ պաշտօնականներէն, Վեհ. Սուլթանը գնահատելով Իր քիմիագէտ Վեսմ. Ծաննի պէյի հաւատարմական ծառայութիւնները և կարողութիւնը, բարեհաճեցաւ զայն բարձրացնել Ուլայի Ա. Աստիճանին, միեւնոյն ժամանակ չնորհելով Իմթիազի ոսկի և արծաթ չքադրմանները։

Կայս. այս բարձր գնահատումը արդէն փայլուն ապացոյց մըն է թէ Վեսմ. Ծանի պէս ո՛րքան կարող անձնաւորութիւն մըն է և իր դիրքը, Վեհ. Սուլթանին քիմիագէտի պաշտօնը, արդէն մեծագոյն հաւատիքն է անոր հաւատարմական զգացումներուն։ Ն. Վեսմութիւն, իբր հեղինակաւոր քիմիագէտ ոչ միայն Թուրքիոյ այլ արտասահմանի մէջ նոյնքան յարգ կը վայելէ։

Վեսմ. Ծաննի պէյի արժանացած այս բարձր չնորհը, հաճոյքով կը լեցնէ իր բազմաթիւ բարեկամները, որոնց հետ մենք ալ մեր ջերմ չնորհաւորութիւնները կ'ուղղենք Ն. Վեսմութեան։

ԴԵՍՊԱՆԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ.— Հելլէն դեսպան Մ. Կրիբարիս կիր. օր պըտոյտ մը կատարեց Հէրէքէ, ուր այցելեց գորգի կայս. գործարանը։

—Աւստրաւհունգարական դեսպանատունը երէկ եէնի Բէյ փոխադրուեցաւ։

—Ռուս դեսպանատունը այսօր Պէյօղլուքէրէ կը փոխադրուի։

ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ.—Երէկ գրած էինք թէ յունական լեզուաբանական վարժարանին հաստատումը ստանձնած էր բարերար մը։ Այդ բարերարն է Մ. Էսպաշ Էվեէնիտիս։ Յունական թերթերը գովեստով կը յիշատակեն այս դրամատէրին բազմաթիւ բարերարութիւնները և երախտագիտութիւն կը յայտնեն։

ՄԻՍԻՆ ԴԻՆԸ.—Հրահանգ տրուեցաւ պէտք եղած տեղերը որ, միսի գինին բարձրացումը արգիլելու համար գիրութիւններ ընծայուին Պոլիս բերուած ոչխարներուն և նաւողչէքէ զատ դրամ չառնուի։

ԱՐԱԲԵՐԷՆ ԻԼԻԱԿԱՆԸ.— Եգիպտացի ուսումնական մը Սիւլէյման Պասթան էֆէնտի արաբերէնի թարգմանած է Հոմերոսի Իլիականը։ Առաջին անգամն է որ Հելլէն հռչակաւոր բանաստեղծին այս դիւցազներգութիւնը արաբերէնի կը թարգմանուի։ Աթէնքի բանասէրները որոշեցին կոչումնք մը տալ ի պատիւ Եգիպտացի գիտունին։

ՊԷՑՔՈՂԻ ԵՒ ԱՆԱՏՈԼՈՒ ԳԱՎԱՌԻ նաւամատոյցները իրարմէ շատ հեռու ըլլալով, խնդրուեցաւ Շիրքէճէն, նոր նաւամատոյց մը չինել անոնց կեդրոնը։

ՆՈՒԱՁՈՒՐԴՆԵՐ.— Հիճազի երկաթուղիին բարձր յանձնաժողովը նուազուրդի կը դնէ 5 վայրաչարժի և 50 հատ բլաթֆորմով վագոններու գնումը։ Դիմել նոյն յանձնաժողովին յունիս 22 երեքշաբթի օր։ Յատակաձեւերու վրայ մանրամասնութեանց համար դիմել Նէֆթայի մասնագիտական խորհուրդին։

— Տէֆթէրխանէի վարչութիւնը կը ծանուցանէ թէ սպասարկուներուն և սենեկապահներուն հագուստին կերպասը գնուած է և կարելը նուազուրդի պիտի դրուի։ Փափաքողները կրնան դիմել առաջիկայ հինգշաբթի օր, նոյն պաշտօնատան խորհուրդին։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԱԳՐԱՍՊԱՆ ԿԻՆԸ.— Սամաթիոյ բնակիչներէն Ահմէտ որ հարսանեկան տուներու մէջ խոհարարութիւն կ'ընէ, կիր. առտու իր տունը գնաց, դուռը զարկաւ, բայց բացող չեղաւ։ Ահմէտ բարկանալով դուռը կոտրեց ու ներս մտաւ. արդէն կասդած էր դուռին չբացուելուն համար և կասկած մը ուղցած էր իր կնոջ՝ Ֆաթիմէի նկատմամբ։ Տան ամէն կողմը խուզարկեց և վերջապէս անծանօթ մարդ մը գտաւ, որ յաջողեցաւ փախչիլ։ Ահմէտ սկսաւ ծեծել կինը, որ ասոր վրայ դանակ մը առնելով խոթեց երկանը փորը։ Ահմէտ սկսաւ պոռալ, իսկ կինը «էրկս ինքզինքը զարկաւ» պոռաց։ Ոստիկանութիւնը սակայն իրողութիւնը տեսնելով Վիրաւորին վիճակը ծանր ըլլալով, հիւանդանոց տարուեցաւ. իսկ այրասպան և անհաւատարիմ կինը բանտարկուեցաւ։

ԳԱՏԸԳԻՒՂ Թաղապետական պաշտօնարանին մօտ, սրճարար Իպրահիմ իր տունը և խանութը հրկիզելու մատդիր էր։ Ասոր վրայ Գատըգիւղի ոստիկանութիւնը քննութիւն կատարելով հաստատեց թէ Իպրահիմ տունը և խանութը արժէքն չատ աւելի, 300 ոսկիի ապահովագրած էր։ Իպրահիմ ձերբակալուեցաւ և ապահովագրական ընկերութեան ալ հրաման ղրկուեցաւ՝ ապահովագրութիւնը չեղեալ համարիլ։

ԴՐՈՇՄԱՏՈՒՐՔԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐԸ

Գ. ՄԱՍ

Համեմատական տուրք (Բեսմի նիսպի)

Ա. Բաժանում.—Տուրքերու բանակութիւնը

Յօդ. 13.—Որոշ տուրքերու և Ապահարկութենց (Մուսաֆիյաթ) Գլուխներուն մէջ յիշուած թուղթերէն զատ, բոլոր ա՛յն թուղթերն ու մուրհակները, ծախսոտի և ուրիշ ապրանքներու արտածման մուրհակները իրենց պարունակած գումարին և կամ մուրհակին մէջ յիշուած թուանշաններէն գոյանալիք գումարներուն բազդատմամբ՝ համեմատական տուրքի ենթակայ են։ Համեմատական տուրքը հետեւեալ կերպով սահմանուած է.— 100 ղրշ.էն և անկէ պակաս գումարներու համար 10 փարա։ 100 ղրուշէն մինչեւ 1000 ղրուշ 20 փարա։ 1000էն մինչեւ 2000 ղրշ. 40 փր., 2000էն մինչեւ 10,000 ղրշ., մէն մի 2000 ղրշ.ին և կոտորակին համար 1 ղրշ., 10,000էն մինչեւ 100,000 ղրշ., մէն մի 5000 ղրշ.ի և կոտորակին համար 100 փր.։ և 100,000 ղրշ.էն աւելի գումարներու համար, իւրաքանչիւր 10,000 ղրշ.ի և կոտորակին համար 5 ղրշ.։

Բ. բաժանում.— Առեւտրական մուրհակներ

Յօդ. 14.— Օտար երկիրներէն և Օսմ. Տէրութեան նահանգներուն այն մասերէն ուր ներկայ կանոնագրին զօրութեամբ գրոշմատուրքի դրութիւնը գործադրելի չէ, Օսմ. երկիրներու վրայ քաշուած փոխանակագիրները, հրամանի կամ բերողին վճարելի մուրհակները, մանաթները, ուղղագրները (եւ ղրկուած փոխգիր) և առուծախի ենթակայ ամէն տեսակ առեւտրական թուղթերն ու մուրհակները, օսմ. երկիրներուն մէջ չինուած առեւտրական թուղթերու նման, նախորդ յօդուածին տրամադրութեանց համաձայն, համեմատական տուրքի ենթակայ են։

Օտար երկիրներու մէկէն միւսին վրայ քաշուած և ապա օսմ. երկիրներու մէջ չրջաբերութեան հանուած վեքիլեալ թուղթերու կարգէն եղող առեւտրական թուղթերը 13րդ յօդուածին մէջ որոշուած համեմատական տուրքին կիսուն չափ տուրքի ենթակայ են։

Վերոյիշեալ առեւտրական թուղթերուն դրոշմատուրքը, օսմ. երկիրներուն մէջ ծախուելէն և վճարուելէն առաջ, առաջին անգամ գործածող կողմը պիտի վճարէ։

Յօդ. 15.—Մէկ կամ երկու կամ երեք և անկէ աւելի օրինակներով չինուած փոխանակագիրներու և ուրիշ առեւտրական թուղթերու չրջաբերութեան հանուած օրինակները միայն դրոշմատուրքի ենթակայ են. միայն թէ չրջաբերութեան չհանուած օրինակներէն մէկուն համար դրոշմատուրքին վճարուած ըլլալը չի կրնար դրոշմատուրքէ զերծ կացուցանել չրջաբերութեան մէջ գտնուող օրինակը։

Յօդ. 16.— Դրոշմաթուղթ չկրող փոխանակագիրները կամ ուրիշ առեւտրական և չրջաբերութեան հանուած թուղթերը Առեւտրական Օրինագիրքին 76 և 78րդ. յօդուածներուն մէջ յիշուած հաներաշխութեան (ֆէՖալէդի միքեսկիլիք, solidarité) առաւելութիւնը չեն կրնար վայելել, այսինքն զանոնք ճիro ընդունողը երաշխաւորութենէ ազատուած ըլլալով, եթէ փոխանակագիրը ընդունող կողմը չուզէ ընդունիլ զայն, ի ձեռին ունեցողը անոր փոխարժէքը քաշողէն միայն կրնայ պահանջել և անոր դէմ դատավարել. իսկ եթէ ընդունուած է, ի ձեռին ունեցողը անոր փոխարժէքը լոկ քաշողէն և ընդունողէն կրնայ պահանջել և դատ վարել, միայն թէ քաշող անձը եթէ ապացուցանէ որ փոխանակագիրին արժէքը վճարողին պատրաստ էր ընդունողին քով, ի՛նքն ալ ամէն տեսակ պատասխանատուութենէ ազատուած կ'ըլլայ։ Եթէ վերոյիշեալ առեւտրական թուղթերը մասամբ միայն դրոշմուած են, ի ձեռին ունեցողը (համիլ, բորդոռ) պակաս դրոշմուած մասին համար միայն դիմում ընելու իրաւունք պիտի չունենայ։

(Շարունակելի)

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութենց կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ 13.—Բեթերպուրկէ հասած լուրեր կը ծանուցանեն թէ Բորթ Արթուրի Ռուս նաւաբաժինը կը պատրաստուի դուրս ելնել և ճակատիլ ճապոնական նաւատորմին հետ։

ԲԵԹԵՐՍԹՈՒՐԳ.—Կայս. Ուքազ մը կը հրամայէ երկու ուրիշ նոր բանակներու կազմութիւնը, Մ. Արեւելք ղրկուելու համար։

ԼՈՆՏՈՆ.— Չի-Ֆուէ անգլիական հեռագիր մը կ'ըսէ թէ Ռուսերը ճապոնական չորս սաստիկ յարձակումներ յետս մղած են, Լիաօ-Եանկի չրջակայքը, մեծ վնասներ պատճառելով ա-նոնց։

Վիեննա.—Զրոյց կը չրջի թէ զօր. Քուրոքաթքին հանկարծակի Բորթ Արթուրը ազատելու անկարելիութիւնը, մէկ կողմ ձգեր է զօրաքանակ մը անոր օգնութեան ղրկելու ծրագիրը։

ԲԵԹԵՐՍԹՈՒՐԳ.— Այն օտար Քըզթակիցները որոնք ցարդ չէին արտօնուած ռուս բանակին չարժումներուն հետեւելու, արտօնութիւն ստանալով, ճամբայ ելան դէպի Մուքդէն։

ՍԱՆԶՈՒՄԻ Ի ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹՕՆԸ 34

ԴԱՆԲԼ ՓՈՂՈՑԻՆ ՈՃԻՐԸ

Թարգմանեց

ԺԻՐԱՅՐ ՇԻՐԱԿԱՑԻ

ԺԹ.

ԴԱՅԼԻՆ ԲԵՐՆԻՆ ՄԷՋ

—Զգուշացայ, ըսաւ Միլօրտ։ Իրեն հետ ժամադիր եղած եմ զբօսարանի մը մէջ և երդում կ'ընեմ որ հոն պիտի ձերբակալեմ երկու մարդասպանները, իրենց խումբով, վասն զի գողերու խումբ մըն են։

—Եւ մարդ ուզելո՞ւ եկած էք։

—Տասն հոգի կ'ուզեմ զբօսարանը պաշարելու և բոլորտիքը պահպանելու համար։

—Տասն հոգի կուտամ և անոնց կը միացնեմ Մուլէնը, որ միջնաքաղաքի բոլոր գողի պանդոկներուն ամէնէն ծածուկ խորշերն և ամէնէն գաղանի դուռները գիտէ։

Տնօրէնը զանգակին չուանը քաշեց։ Մառայ մը երեւցաւ։

—Մուլէնը կանչեցէք, ըսաւ Տնօրէնը։

Հինգ վայրկեանէ աւելի չանցաւ այս հրամանին և Մուլէնի ժամանումին միջև։ Ուժեղ ու բարձրահասակ մարդ մըն էր, պարզամիտ դէմքով, խորամանկ աչքերով։ Փոքրիկ իրան մը՝ անհամեմատ կերպով երկար սրունքներու վրայ բարձրացած։

—Մուլէ՛ն, հարցուց Տնօրէնը, կապիկ անունով զբօսարանը գիտէ՞ս։

—Կատարելապէս։

—Բոլոր դուռներն և ելքերը գիտե՞ս։

—Երկու դուռ ունի, մէկը տեսանելի, ամէնուն ծանօթ և ամէնուն բաց, այն է՝ Քօքադրիս փողոցի դուռը։

—Մի՞սը, հարցուց Միլօրտ։

—Միւսը ծածուկ է և ոստիկանութեան միջամտութեան ատեն վերապահուած է հաւատարիմ յանախորդներուն։ Այս դուռը կը բացուի երկար ու մութ անցքի մը վրայ և կը յանգի փողոցներու լաբիւրինթոսի մը ուրկէ դիւրին է խոյս տալ։

—Կրնա՞ք քանի մը մարդերով մտնել այդ մութ անցքին մէջ։

— Կը ճանչնամ այն խորշդաւոր անցքը տանող վայրերէն մէկուն տէրը։

— Շատ լաւ։ Երկու մասի կը բաժնէք այն տասն մարդիկը որոնք ձեզի հետ պիտի մեկնին և ձեր հրամանին տակ պիտի գտնուին, չորսը Քօքադրիս փողոցին և վեցը այն անցքին համար ուր կը յանգի ծածուկ դուռը։

— Այդպէս կ'ընենք։

— Պէտք է որ քսան վայրկենէն առջեւ բաց, այն է՝ Քօքադրիս փողոցի դուռը։

—Մի՞սը, հարցուց Միլօրտ։

—Միւսը ծածուկ է և ոստիկանութեան միջամտութեան ատեն վերապահուած է հաւատարիմ յանախորդներուն։ Այս դուռը կը բացուի երկար ու մութ անցքի մը վրայ և կը յանգի փողոցներու լաբիւրինթոսի մը ուրկէ դիւրին է խոյս տալ։

—Կրնա՞ք քանի մը մարդերով մտնել այդ մութ անցքին մէջ։

— Կը ճանչնամ այն խորշդաւոր անցքը տանող վայրերէն մէկուն տէրը։

— Շատ լաւ։ Երկու մասի կը բաժնէք այն տասն մարդիկը որոնք ձեզի հետ պիտի մեկնին և ձեր հրամանին տակ պիտի գտնուին, չորսը Քօքադրիս փողոցին և վեցը այն անցքին համար ուր կը յանգի ծածուկ դուռը։

— Այդպէս կ'ընենք։

— Պէտք է որ քսան վայրկենէն ամէն ոք իր տեղն ըլլայ, ըսաւ Միլօրտ։

— Շատ աղէկ։

— Առէք տասն տոկուն, հաստատմիտ մարդիկ, վասն զի մեր գործը գողերու այնպիսի խումբի մը հետ է որուն կարեւորութիւնը չեմ գիտեր, բայց պեռը կամ գէթ պետերէն մէկը կը ճանչնամ։

— Ո՞վ է։

— Նախկին թիւպարտ մը, ամէնէնէն վատնգաւոր տեսակէն, Լըսամ։

— Կը ճանչնամ։ Եթէ միւսներն ալ անոր պէս են, աղուոր գործ մը պիտի ունենանք։

— Դացէք ու ցանցերնիդ լարեցէք այնպիսի կերպով մը որ ոչ ոք կարենայ խոյս տալ։

— Դո՞ւք, Միլօրտ, մեզ հետ չէ՞ք։

— Այո՛, բայց պէտք չէ որ մեզ միասին տեսնեն։

— Ո՞ւր պիտի գտնուիք, Քօքադրիս փողոց։

— Ո՛չ։

—Անցքին մէջ։

—Հոն ալ չէ։

—Բայց ո՞ւր։

—Զբօսարանին մէջ։

—Անխոհեմութիւն է։ Ցիշեցէք որ մեր ընկերներէն մին ամիս մը առաջ սպաննուեցաւ նոյն զբօսարանին մէջ։ Ինչ հարկ կայ այդ վտանգին ենթարկուիլ։ Դուք մեր մարդոց մէկ մասը վարեցէք, ես ալ միւսը։ Որոշեալ նշանի մը վրայ և միեւնոյն պահուն մտնենք զբօսարանը և ոչ ոք պիտի ազատի մեր ձեռքէն։

— Այո՛, բայց ի՛նչպէս ճանչնալ գողերուն խումբն և անոնց գլխաւորները, զբօսարանը լեցնող բազմութեան մէջ։ Միջոց մը միայն կայ, այսինքն անոնց հետ խմել, խօսիլ, գաղտնիքը խլել իրենց մտերմութենէն, անանկ ձեւացնելով որ իրենցմէ կը խաբուինք։ Ես ալ այսպէս պիտի ընեմ արդէն։

—Ի՞նչ նշանի վրայ ներս մտնելու է։

—Սուլումի մը վրայ, եթէ կը կարծէք որ կարելի է ձեր երկու խումբերուն կողմէ լսուիլ միեւնոյն ատեն։

—Վստահ եմ որ կը լսուի եթէ մեծ սրահին մէջ մնաք։

—Ուրի՞շ ալ կայ։

—Այո՛, երբ անծանօթ մը հոն երթայ, հաղուագիւտ է որ դուրս ելնէ առանց կողոպտուելու։

— Կ'ղգուշանամ։ Բայց փութանք։ 20 վայրկեան պէտք է ձեզ կ'ըսէք, այնպէս չէ՞։

—Այո՛, աւելի չուզեր։

—25 վայրկեանէն, յիշեալ զբօսարանը կ'երթամ։

(Շարունակելի)

"ՄԱՆԶՈՒՄԻ"Ի ԹԵՐԹՈՆԸ 90

ԵՐԿՈՒ ՕՐՕՐՈՑՆԵՐԸ

ՎԷՊ

ԸՆՏԱՆԵԿԱՆ-ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ

Հեղինակ ԷՄԻԼ ԳԻՇՊՈՒՌ — Թարգմանիչ ԳԷՈՐԳ ՍԻՄՔԷՇԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԳԼՈՒԽ Գ

—Դուք երբեք չի՞ տեսա՞ զինքը այս տան մէջ։

—Մէկ անգամ միայն տեսայ դռնապանին սենեակը, բայց հետաքրքիր չեղայ թէ ո՞վ էր։

—Հիմա մտիկ ըրէք։ Այդ կնոջ մասին կատարուած քննութիւնները բացարձակապէս կ'ապացուցանեն թէ ոճրագործներուն մեղսակիցներէն մէկն է ինք։ Օրինակի համար, տիկին Ֆապրիսի ըսեր է թէ Պոն-Մառշէի մեծ հաստատութեան մէջ կարուհի է, մինչդեռ այդ հաստատութեան տէրը յայտարարեց մեզ թէ այդ անունով գործաւորուհի մը չկայ իր աշխատանոցներուն մէջ։ Նոյնպէս, քիչ մը առաջ խուզարկութիւն մը կատարելով հինգերորդ յարկի իր սենեակը, բանալ տուի այն խոշոր անտուկը, զոր հետը բերեր է փոխադրուած օրը և որուն համար ըսեր է թէ իր ճերմակեղէններուն պահարանն է։ Անտուկին մէջը չորս հինգ կտոր փայտէ և թուղթի կտորուանքներէ ուրիշ բան չի գտնուեցաւ։ Ասոնք կ'ապացուցանեն թէ մարդասպանները շատո՞նց ի վեր կը պատրաստեն եղեր այս քստմնելի ոճիրը, և թէ ամէն զգուշութիւն ձեռք առեր են գործը յաջողութեամբ ի գլուխ հանելու համար։

Ոստիկանապետին այս վերջին յայտնութիւնը զարմանք պատճառեց բոլոր ներկաներուն։ Տիկին Լիւսրոզ, որ ուշադրութեամբ մտիկ ըրած էր պաշտօնատարին բացատրութիւնները, այս միջոցին խօսք առնելով,

—Ներեցէք որ հարցում մը ալ ես ընեմ, ըսաւ խիստ փափկանկատ ձեւով մը, իմացայ որ պարոն Բիէր Ռիգառ ես կ'ամբաստանուի իբրեւ մեղսակից ոճրագործութեան, և ձերբակալման հրամանագիր մը հանուած է անոր դէմ։ Իրա՞ւ է ատիկա։

—Ձեզի պատասխանելէ առաջ, տիկին, ըսաւ ոստիկանապետը յօնքերը պռոտելով, կը փափաքիմ գիտնալ թէ որո՞ւ հետ խօսելու պատիւը ունիմ։

—Օտար մը չեմ, պարո՛ն, չեչտեց տիկինը անհամբերութեամբ մը, Լիւսրոզներու ընտանիքէն, էտուարտ Լիւսրոզի կինն եմ։

Ոստիկանապետը գլխովը խոնարհեցաւ։

—Օրիորդ Լէոնտին Պլանշառ ազգկանս դպրոցական ընկերն է, շարունակեց տիկինը։ Երէկ գիշեր ալ մեզի էր, երբ այս սոսկալի ոճիրը գործուեցաւ։ Այժմ կ'ուզեմ հասկնալ թէ պարոն Բիէր Ռիգառի դէմ եղած ամբաստանութիւնը ո՞րքան լուրջ ապացոյցներու կը կրթնի։ Թէեւ ես դեռ մէկ անգամ միայն տեսած եմ այդ երիտասարդը, բայց այդ մէկ անգամն ալ բաւական եղած է համոզելու զիս թէ պարոն Բիէր Ռիգառ անկարող է այդպիսի զարհուրելի գործի մը մասնակցելու։ Ձեր կարծի՞քը ի՞նչ է արդեօք, պարո՛ն։

—Իմ կարծիքս, չեչտեց պաշտօնատարը, երէկ գիշերուընէ աւելի՛ անպատ է հիմա։

—Ընել է որ հարցաքննեցիք զինքը, գոչեց Ջոկիկին Լիւսրոզ ոգեւորութեամբ։

—Ո՛չ դեռ, պատասխանեց ոստիկանապետը, երէկ գիշերուընէ ի վեր չի կրցինք ձեռք անցընել իր հետքը, ինչ որ իրաւունք կուտայ մեզ մեր կասկածին մէջ ամրանալու։

—Բայց ի՞նչպէս կ'ըլլայ որ չէք կրնար գտնել զինքը։

—Չեմ գիտցեր, տիկին։ Երէկ գիշեր տուն չէ՛ գացած բնաւ, և այսօր ալ մինչեւ այս պահուս դեռ բացակայ կը գտնուի իր բնակարանէն։ Ցայտնի է որ գիտէ թէ իր տունը հսկողութեան տակ է և պիտի ձերբակալուի, եթէ մէջտեղ ելլէ։ Ասոնք տղու հաւնեներ են սակայն։ Մենք իր դէմքին ամբողջ նկարագրութիւնը ունինք մեր քով։ Բիչ ժամանակի մէջ պիտի կրնանք ձեռք ձգել զինքը, և այն ատեն շատ ծանր պիտի ըլլայ հետեւանքը։

Լէոնտին աղեխարշ ճիչ մը արձակեց և բազմոցին վրայ ինկաւ ուշակորոյս։

Տիկին Լիւսրոզ անմիջապէս քովը փութաց և քանի մը կաթիլ ջուր ցրցքնեց դէմքին վրայ։

—Կը ցաւիմ որ, ըսաւ ոստիկանապետը մեկնելու պատրաստուելով, ձեզ նորէն վիշտ պատճառելու ստիպուեցայ։ Բայց իրողութիւնը չուզեցի ծածկել ձեզմէ, որպէսզի զի դուք ալ օգնէք արդարութեան։

Ու գլխովը բարեւելով սենեակին մէջ գտնուողները, դուրս ելաւ։

Լէոնտին, որ սթափած էր նորէն, ապուշ ապուշ տիկին Լիւսրոզին երեսը նայեցաւ և խղդուկ ձայնով մը,

—Ա՜խ, բացագանչեց, ես պիտի մեռնիմ...ես պիտի մեռնիմ...., որչափ դառն է այս հարուածը, ո՜վ Աստուած...,

—Համբերութիւնը կտանք է, տղջիկս, հիծեց աղուտական տիկինը ինքն ալ ժպտուած և սրտաբեկ։ Աստուծմէ յոյսներնիս կարելու չենք երբեք։

(Շարունակելի)

ՀՐԱՆԴ ԳՍՊԱՏԻՕՉԵԱՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ
ԿԵԱՆՔԻ ԵՒ ՀՐԴԵՀԻ
Փափաքողները կ'ապահովագրէ զանազան ընկերութեանց, մասնաւորապէս Անգլիական։
ՆՇԱՆԱԲԱՆ.— Ուղղամտօրէն գործողութիւններ, ճշգրիտ և լիակատար տեղեկութիւններ, մասնաւոր դիւրութիւններ։
Ամէն օր կէս օրէ վերջ։
ՀԱՍՑԷ։ Պահճէ Գարու
16, Բասիմ Բաշա խան, 16
5—24 Կ. Պոլիս

Տէր եւ Տիկին
ԳՈՎՀԱՆՆԻՍ Տ. ԳԱՍՊԱՐԵԱՆՑ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ
Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ՎԿԱՅԵԱԼ ՄԱՍՆԱԳԷՏ
ԹՈՒԲԱ, ՍՈՒՏԹԷՐԱԶԻ ՓՈՂՈՑ, ԹԻՒ 4
(ԹՈՂԱՏԵԱՆ ՍՐՃԱՐԱՆԻ ԴԻՄԱՑԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԷՋ)
ԱՄԷՆ ՕՐ ԺԱՄԸ 9ԷՆ 5 (Ը. Ե.)
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ՀԱԼԻՍ ՖՐԱՆՍԻԶՔ ԹՈՒԹՔԱԼ
ՏԷՊՕՍԸ
ԹՕՓՏԱՆ ՎԷ ԲԻՐԻԷՆՏ
ՂԱՅԻԹ ԷՀՎԷՆ ՖԻՅԱԹԼԱ
Մահմուտ Բաշա, Զուհտանը խան
ՍՏԱՄՊՈՒԼ
15—7

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
Ս. ՏԱՄՆԱԲՈՅԺ
Պոլիս, Պահչէ Գարու, Պին Պիր Զեփթի դիմաց
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կը գտնուի Սկիւտար, Իսթանպուլ, Տոզրամաճը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 4—11 դիմել Պոլիս, Պահչէ Գարու, Պին-Պիր-Զեչիսին դիմաց։
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ԶԱՐԴԱՖԱՆԴ
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄՈՄԵՐՈՒ
ՊԼԷՊԼԷՐԵԱՆ ԵՒ ԳԱՎՄԱՃԵԱՆ
ՆԱԽԿԻՆ Վ.ԱՃԱՌԱՏՈՒՆ
Մ. ՀԻՒՍԷՅԻՆՃԵԱՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Կ. Պոլիս Սուլթան Համամ, թիւ 7
Ճիւղ Սրճկէր վաճառատան դիմաց
Համբաւաւոր եղած այս վաճառատունը, որ 20 տարիներէ ի վեր մեծ համբաւ շահած է հարստանկան մոմերու, մկրտութեան հագուստներու, կանանց և օրիորդաց գլխարկաշինութիւններու մէջ, այս անգամ աւելի ընդարձակելով իր գործառնութիւնները, վերոյիշեալ վաճառատունը փոխադրուած է։
Այս առթիւ բոլորովին տարբեր դիւրութեամբ և գիներու տարօրինակ ամենաբանչելի զարդարուած մոմեր որ միշտ պատրաստ կը գտնուի 30, 40 զոյգէ աւելի, զանազան կառնիներու և ձեւերու տակ։ Ուստի միշտ օգտուելու համար գիներու ահագին տարբերութենէն, նախ դիմեցէք վերոյիշեալ վաճառատունը, ուրկէ չափազանց գոհունակութեամբ դուրս պիտի ելնէք։ Մի՛ խաբուիք, ուրիշ տեղ ճիշդ չունի և բուն իսկ հեղինակին դիմեցէք։
Կը գտնուին ամէն տեսակ լէմոնի ծաղիկներ, մետաքս երիզ, կրլանտ քօղք, ձեռնոց, ծանր սնուկ, արծաթապատ ափսէ եւն. եւն։
Մկրտութեան հագուստներու ճոխ տեսակներ կը գտնուին սիզէնիլի, պրոտէյի, մետաքս օթոմանի, սաթէն լիւքսի և լիւիզնի վրայ ծանր բանուած խիստ ժան գիներով։
Կանանց գլխարկաշինութեան մէջ եւս Պոլսոյ կողմը միայն մէկ հատիկ ըլլալով, այս ճիւղին մղում տալու համար ամէն ջանք և զոհողութիւն ի գործ դրած է շնորհիւ իր առաջնակարգ մոտիսթներուն և Բարիզի ամէնէն ընտիր գործարաններէն բերել տուած վերջին նորաձեւ ապրանաց ճոխութեան և ազնուութեան։
Ուստի կ'արժէ անգամ մը այցելել նախ վերոյիշեալ վաճառատունը որ մեծ դիւրութիւն մը ըսել է Պոլսոյ կողմը իգական սեռին համար։ Կը մրցի Բերայի էն առաջնակարգ վաճառատուններու հետ, կը փափագի խիստ ժան ծախելով յաճախորդ չահիլ։ Կը գտնուին նաև փետուրներ, էքրէթ թաւիշ, վուալէթներ, նաև մանչ տղայոց բազմատեսակ գլխարկներ։
Պարտաստ կը գտնուին դարձեալ ծանր տեսակ խարճեր, կարնիթուրներու, Թանթելայ և քօրսէլաններու մեծ հաւաքածոյ, բանժէ, թաֆթայ, մսուլին տը սուա, սաթէն լիպէրթին, լիւզին, քռէփ անկլէ, ֆիչու, կանտ Պրօտէ, օրիորդաց օժիտի համար ճերմակեղէնք, քօրսէ անուշահոտ նիւթեր, ձեռագործի վերաբերեալ ամէն տեսակ նիւթեր, սալոնների համար ծանր տեսակ ծաղկեայ էթաժէրներ, մեծ թաւիշէ տերեւներ (սագներ, կողոլներ)։ Ուստի փութացէք դիմելու սոյն հազուագիւտ վաճառատունը։ 100—2

ՐՈՍՈԼ
ՎԱՐԴԱԽԻՒՍ
ԼՈՒՍՈՂԱԿԱՆ
ԳԻՈՅՈՒԼ
Բոսոլը բոլուական է. վարդէ և անոր պէս առողջարար նիւթերէ բաղկացած է, և այնքան քաղցրաբոյր է և ախորժելի համ ունի որ տղաք իսկ ուրախութեամբ կը գործածեն։ Վաւերացած է Առողջապահական ժողովին կողմէ և նշանաւոր բժիշկներ կը գործածեն զայն ստամոքսի և աղիքներու խանգարման արդիւնք սմնդութեան, արիւներդութեան և ասոնց նման հիւանդութիւններու դէմ։ Հնարիչ՝ Ոն Գարան Աղէպլէր Ճատտէսի, Միւրիվէ դեղարանին տէր Եորկի Աբոսդուլիտէս։ Գին 5 ղր.։ Կը գտնուի բոլոր մեծ դեղարաններու մէջ։
Գործածութեան եղանակը. — Զափահաններու համար երեկոյին պառկելու ատեն 2 անուշի դգալ, իսկ փոքրերուն համար սուրճի մը դգալ քիչ մը ջուրով խմելու է։ 30—22

ՏՕՔԹ. ԵՈՐԿԻ ԱՆԹՈՆԻԱՏԻ
Վկայեալ
ՎԻԵՆՆԱՅԻ ԲԺՇԿ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ
Հիւանդ կ'ընդունի, ամէն օրվ նորոպական ժամը առտուան 8էն մինչեւ իրիկուան ժամը 9, Բերա, անգլիական դեսպանատան մօտ Սէրգիս փողոց թիւ 20 տունը։
Գաղիական և մորթի հիւանդութեանց մասնագէտ է և Վիեննայի մէջ իր երկարամեայ պաշտօնավարութեամբ ստացած է ճարտար փորձառութիւն մը և իրեն դիմողները կը դարմանէ գիտական վերջին պահանջումներով։
Գաղիական և մորթի հիւանդութիւններէ զատ ուրիշ ախտերէ վարակեալները չի դարմաներ։ 45—7

ՍԱՐԳԻՍ ԱԼԱՄԵԱՆ
Պոլիս, Էսկի Զապիխ, Ֆէրիգ պէյ խանին տակը, թիւ 58
ԼՕՌՈՒՄ ՇԱՌԱՐ, ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՕՇԱՐԱԿ, ՋՈՒՐ։

ՔԻՒՇԻՒՔ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՎԷ ԳՈՄԲ.ՍԸՆԸՆ
ՊԷՕՅԹԻՔ ՏԷԼԼՍԼԷՅԷ ՄԷՐՔԷԶՔ
ԻՏԱՐԷԽԱՆԷՄԻԶ

Տէր Ալիյէտ Կալաթաստա Խավեար խանընտա Նօ՝ 19 տաիրէտէ

Մէզքիւր իտարէխանէմիզտէ աթիտ մուհարրէր մուամէլաթ իբրա իտիլիր.
1՝. Տէրսաատէթտէ վէ վիլայէթլէրտէ ումում հավալաթ իշլերիյլե մէշղուլ օլունուր.
2՝. Ախարլարընա իպագիթէն էմլաք պէյ վէ իշթիրա վէ էմլաքը մերհունէ մուգապիլինտէ բարա իքրազ վէ իսթիքրազ իտիլիր.
3՝. Էմրէ մուհարրէր սէնէտաթը թիւճարիյէ սքոնթօ իլէ ալընըպ նաթըլըր.
4՝. Զէխաիրը միթէնէվիա իլէ օտուն, քէսմիւր վէ քերէսթէլերին պէյ ու չիրասընա տէլալէթ իտիլիր.
5՝. Թայրալարտան Տէրսաատէթէ կէօնտէրիլէն մէզքիւր էմթաա միլէթէալ չէրանթլէ սաթրլըր վէ ավանս վէրիլիր.
6՝. Թայրալարտան սրբարրլ վէրիլէն հէր նէվ էմթաան թիւճարիյէ միապա իտիլիպ կէօնտէրիլիր.

Իտարէխանէմիզ Տէրսաատէթէ վէ Թայրալարտա ասհապը ումուր մէ մէսալին վէ ասհապը էմլաք վէ սարֆան վէ թիւճարան վէ գումխիօնճիլար վէ պէյ ու չիրանլէ տէլալէթ իտեն տէլլալար Տէրսաատէթտէ իսէ տօղրուտան սօղրայա, Թայրալարտա իսէ պիմուխապիրէ միւրաճաաթ իյլէտիլէրինտէ թիճարէթէն քէսպի թէսթիլաթ վէ իսթիֆատէ պույուրաճագ արբլար։

Իտարէխանէմիզդէն ումուր վէ խուսուսաթը միտիր Սարգիս Սարգիսեան էֆէնտիյէն էօնաքսիզ թէմտի իտիլմիշ օլուս, մուհասապէրաթը թիւրքճէ վէ էրմէնիճէ վէ ֆրանսըզճա իբրա վէ պայի վէ մուչթերիէրին հուզուգու միշավիր մախսուսլարլա մուհաֆազա իտիլէճէկի իլան օլունուր։

Կալաթաստա Խավեար խանընտա
Նօ՝ 19 իտարէխանէտէ մուգիմ
ՔԻՒՇԻՒՔ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՎԷ ԳՈՄԲ.

Skrutastkp 24 Մայիս 1904

ԳՐԻԳՈՐ Գ. ԱԴԱՄԵԱՆ
ՎԿԱՅԵԱԼ ՓԱՍՏԱԲԱՆ
Պոլիս, Պահճէ-Գարու, Քէօբրիւլի խան Ն՝. 25
Պատիւ ունի ծանուցանել յարգոյ հասարակութեան թէ իր մեծարգոյ վարպետին՝ հանրածանօթ փաստաբանն Ադն. Վռամչապուհ Մանուկեան էֆէնտիի՝ գրասենեակը 15 տարուց եկարտեայ պաշտօնավարութենէն վերջ այս անգամ իր վկայական ստանալով, ի՛նչեալ սենեակը Թողած և Պոլիս Պահճէգարու վերոյիշեալ խանին մէջ փաստարանական գրասենեակ մը հաստատած է, կ'ստանձնէ քաղաքային, առեւտրական, պատժական և Շէրիի ամէն կարգի դատեր, կը խմբագրեն բրօթէսթօ, սէքսթրօ, քօմբրօմէսօ, վաճառականական և այլ կարգի պայմանագրութիւններ և ազերսագրեր, ինչպէս նաև վաճառականական ընկերութեանց լուծման և կազմութեան վերաբերեալ գործողութիւնք փութով կը կատարուին և խիստ դիւրամատչելի գիներով։
Վճռաբեկ Ատեաններու ներկայացուցած ամէն կարգի դատերու հետապնդման մասին դաւառներէ եղած ամէն կարգի յանձնարարութիւնք խիստ չափաւոր վարձքի փոխարէն ամենայն փորձառութեամբ և փութով պիտի կատարուին։
Կը յուսայ թէ Պատ. Հասարակութիւնը պիտի բարեհաճի իր վստահութիւնը պատուել և քաջալերել զինք իր նոր ասպարէզին մէջ։ 12—11

ՊԷՕՅԻՒՔ ԷԼԳԻՍԷ ՄԱՂԱԶԱՍԸ
Գ. ԷՐՄԷՆԵԱՆ ՎԷ ՇԻՒՐԻՔԻԵԱՆԸ
Իսքանճալ, Սուլթան Համամբնտա Թօփխանան խանին թէքմիլ 2՝ Պաբրնտա
Էլպիսէ մաղազալարը միանգամայն հէման էֆ էսկի վէ էն զիյատէ քէսպի էմնիյէթ իթմէ օլան վէ 1871 սէնէսինտէ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ պէօյիւք էլպիսէ տէբօղրիթօսը, էսկի նամ ու ինվանընը վէ մէքանընը ասլա թէպտիլ իթիմտիքլէն մաստա, ճահիպ վէ միէսսիսի պու տէֆա պիր գաթ տահա ինգիլիսաթ վէ թէքնիմիլէ պէզլի զայրէթ իստէրէք, Թօփխանա խանը, ուսուլ իքնմի գաթրը քէնտուսինէ հար վէ մաղազասընը թէվէսսիս էյլէմիշ տիր։
Բէնտի մաղազա միսթախտէմլէրիտէն պաղրարրընն Սուլթան Համամ հիվարրնտա եազրնէն քիչտա իթմիշ օլաուգլարը էլպիսէ մաղազալարընա Գ. Էրմէնեան մաղազալարընն ասլա վէ գաթան իրթիպաթ, վէ ալագասը եօք տուր։
Պու հիէթէ տրգգաթ պուլրուլմասը բէճա օլունմը։
Էլպիսէ իրթիրա իթմէք արզու իտեն էլվէլէտ պիր տէֆա Թօփխանա փանընն իքնճի գաթընտա Գ. Էրմէնեան մաղազալարընը թէչրիթ իթմէլի տրլէր։
1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սան մօտա գումաշ վէ պէյիտլէրին,
2. Գումաշլարըն մէթանէթ վէ զէրաքէթինի,
3. Ֆիյաթլարըն զայէթ միւթէտիլ, վէ էլվէրիշլի օլմասընը
Բէյիլան կէօրէն միւթերէմ միւթէրիւերին մէզքիւր մաղազալարըմզդան այրըլմայաճագլարընա գանվիյէն էմինիզ։

ՖԻՅԱԹ ՄԱԳԹՈՒ
ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ ՏԷ ԱՋԶԳ ՏՐ

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԷՆ
ԿԵՆԱՑ, ՀՐԴԵՀԻ, ԾՈՎԱՐ
ԿՈՅՍ. ԲԱԳ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԵՆՆԱ 1860ԻՆ
Գրասենեակ Հանճարուլօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56
ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉ՝ Գ. ՇԵՐԱՏԵԱՆ
Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.—
35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութեան 20000 ֆր-ի և քսանհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆրք. պիտի վճարէ. ու պայմանաժամուն պիտի ստանայ 31266 ֆրք. Ինչուն դրամ մը ողջնալուին։ Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21314.62 ֆր.։
Այս ամէն գումարներ ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, և Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումն կ'երաշխաւորէ իւր բոլորով։

ԱՐԴՈՒԶԱՐԴԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ԳՐԻԳՈՐ ՄԱԶՄԱՆԵԱՆ
Այն ամէն փափկաճաշակ և չքնաղ տիկինները և օրիորդները, որոնք կը փափաքին ճաշակի յարմար և վերջին նորաձեւութիւններուն համաձայն կառնիթիւրներ, պատուհ, տանթէլ, ժապաւ սեղմիրան, հովանոց, գուլպայ և առաջնակարգ Ֆանտրիֆներու հոտեղէններ և ուրիշ ամէն տեսակ նորաձեւութեան նիւթեր գտնել, ԱՆՄՐՑԵԼԻ ԱԺԱՆ ԳԻՆԵՐՈՎ, պէտք է դիմեն՝
Մեծ Շուկայ, Գալիփաճըլար, թիւ 56
ԳԻՒԼԻՒՊԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԹԻԻՐԳԻՑԷ
Մերքէճնէ քեսթ (Էճզախանէի Թիւրքիյէ) եէմը քիւրտարնաան պէրի կէօթԷրուիլ ինթիզամ վէ էտիլիսնին խալիսիէթ վէ էվվէնիյէթիյէէրիմիզին ն մերքէճվէլ էճզախանէյէրինէ նիւմունէի խիթիսալ օլաճագ պիր մէրթէպէի քէմալը իրազ էյլէմիշ ուրտ։
Մէզքիւր էճզախանէյին գիւզարայը միանգամայն հէման էֆ էսկի վէ էն զիյատէ քէսպի էմնիյէթ իթմէ օլան վէ 1871 սէնէսինտէ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ պէօյիւք էլպիսէ մաղազալարը միանգամայն հէման էֆ էսկի վէ էն զիյատէ քէսպի էմնիյէթ իթմէ օլան վէ 1871 սէնէսինտէ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ մաղազալարընն ասլա վէ գաթան իրթիպաթ, վէ ալագասը եօք տուր։
Պու հիէթէ տրգգաթ պուլրուլմասը բէճա օլունմը։
Էլպիսէ իրթիրա իթմէք արզու իտեն էլվէլէտ պիր տէֆա Թօփխանա փանընն իքնճի գաթընտա Գ. Էրմէնեան մաղազալարընը թէչրիթ իթմէլի տրլէր։
1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սան մօտա գումաշ վէ պէյիտլէրին,
2. Գումաշլարըն մէթանէթ վէ զէրաքէթինի,
3. Ֆիյաթլարըն զայէթ միւթէտիլ, վէ էլվէրիշլի օլմասընը
Բէյիլան կէօրէն միւթերէմ միւթէրիւերին մէզքիւր մաղազալարըմզդան այրըլմայաճագլարընա գանվիյէն էմինիզ։
Գ. Էրմէնեան մաղազալարընն ասլա վէ գաթան իրթիպաթ, վէ ալագասը եօք տուր։
Պու հիէթէ տրգգաթ պուլրուլմասը բէճա օլունմը։
Էլպիսէ իրթիրա իթմէք արզու իտեն էլվէլէտ պիր տէֆա Թօփխանա փանընն իքնճի գաթընտա Գ. Էրմէնեան մաղազալարընը թէչրիթ իթմէլի տրլէր։
1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սան մօտա գումաշ վէ պէյիտլէրին,
2. Գումաշլարըն մէթանէթ վէ զէրաքէթինի,
3. Ֆիյաթլարըն զայէթ միւթէտիլ, վէ էլվէրիշլի օլմասընը
Բէյիլան կէօրէն միւթերէմ միւթէրիւերին մէզքիւր մաղազալարըմզդան այրըլմայաճագլարընա գանվիյէն էմինիզ։

ՍԱՆԱԿՕՐ
"SANAKOR,,
Brévoté S. G. D. G.
«Sanakor» foruսն իր հանճարեղ և պարզ չինութեամբ վայելուչ ձեւն կ'ընէ մէջը, առանց թոքերը կամ ուրիշ կենսական գործարաններ ճնշելու։ Այս նոր foruսն կը լայնցնէ իրանը, կ'երկարէ մէջը, կը ծածկէ որովայնը և կնոջ կուտայ ուղիղ դիրք մը, առանց պէտք ըլլալու որ կապերը պնդուին։ «Sanakor» ծայրայեղ վայելչութեան կը միացնէ անբաղդատելի հանգստութիւնը, այնքան կատարեալ կերպով որ խանդավառուած է որքան ազնուական տիկիններէ, այնքան փափկազգաց անձերէ որոնք նախապէս կը գործածէին առողջապահական ըսուած քորսէները։ «Sanakor» մենաւորապէս եղած է Ֆրանսայի, Անգլիոյ, Մ. Նահանգաց, Գերմանիոյ և Պելճիոյ մէջ։
Կեդրոնատեղի
Հոչակաւոր ԲԱՌԷ վաճառատունը
Պերա թիւ 262
48—6

ՈՍԿԻ ՄԻՏԱԼ, ԲԱՐԻՋ 1900
EXPOSITION UNIVERSELLE 1900 FRANCHISE CARMEL

ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՔԱՐՄԷԼ ԸՆԿ.
ԱՆԱՐԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ
ՌԻՇՕՆ ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառանցներէն
ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ԾԱԽՈՒԻ. — ԳՐԱՍԵՆԵԱԿ ԵՒ ՄԹԵՐԱՆՈՑ
Ղազարիոյ Քարափը, Սիրէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կանոնին բրօֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոլսոյի գիտական կառանէն Բրօֆ. ԿԱՅՕՆԻ
Համպուրկի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Է-ՆՕՔԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ
ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ
ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՎԱՃԱՌԱՆԻՇ